Ն· 1009 — 1880 ԴԵԿՏԵՄԲԵՐ 22 ԲԱԶԱՐ ԻՐԹԷՕԻ — ՏԷՕՐՏԻԿՆՃԻԿ ՄԷՆԷ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖՐԵԱՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԳԻՆԷ ԻԼՄԻՆԷ ՎԷ ՄԻԼԻՆԷ
ՎԷ ՍԱԻՐԷՑԻ ՀԱՄԻ ԵՎ ԵՎՄԻ ԶԱԶԷՊԱ ՏԷՐ

ԱՊՕՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Մէճիտիյէ 20 ղրուշտան
ՍԹԱՄՊՈԼ, ԻՂԻԿՆ
Պիր սէնէլիք . . . 200 ղ·
Ալթը այլըգ . . . . 100 »
Իւչ այլըգ . . . . 55 »
ՎԻԼԱՅԷԹ ԻՂԻԿՆ
Բոռթա իւէ իրսալ օլունճագ-լար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 ղ·
Ալթը այլըգ . . . . 120 »
Իւչ այլըգ . . . . 60 »
Մէճիտիյէ 1 ղրուշ

ԻԼԱՆԱԹ ՓԻՏԱԹԼԱՐԸ
Պիհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ 3 իւնցի սահիֆէ 5 ղ·
4 իւնցիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 յէ 3ի ՇՏՆՒ սահիֆէլէրէ 6 ղ·
4 իւնցիւ սահիֆէյէ . . 4 »
Չէյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր։
Մէվատտը նաֆիայա տայիր պէնտէր ժէնճանէն գապուլ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայանագ։
Մէճիտիյէ 1 ղրուշ

Իտարէխանէսի վէ մանթպասը, Սթամպոլոս Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէշշէսինտէ նումէրո 8 տէ տիր։ — Ղազէթանրն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեափֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեափֆէյի մէքթաթիպին տախի անրն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԷ 22 ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Մէճլիսը վիւքէլանրն ախիրէն գարարաշտիրըլմ էվրօբա բանթախթալարընտաքի սիւֆէրաընա կէօնտէրտիյի նօթանրն միւնտէրիճաթրնա տաիր հէնուզ պիր մալիմաթ այրնամամըշ տըր։

Էվրօբա՝ «ուսիրուսթ գօնֆէրանսը»նրն ագտընտան վագ կէչմէյիպ, պու արալըգ գապինէթօլար պէրինտէ ճէրէեան իթմէքտէ օլան մուխապէրաթ հէման պունտան իպարէթ օլտուղու, վէ չիմտիլիք այէմը սիյասէթի իչղալ իտէն մէսէլէ սըրֆի, պու մէսէլէ պալունտուղու անլաշըլըյօր։

Մալիմ տիր քի, չիմտիքի հալտէ էվրօբատա սուլհ ու ասայիշին տէվամընը էն զիյատէ իլթիզամ իտէն վէ պինէն ալէյհ պու մէսէլէնին սուլհէն թէսվիյէսիյէ պիր մուհարէպէ վուգու�էնթիմալրնրն էօնիւնիւ ալմաղա էն զիյատէ չալըշան՝ Աւսթրիա իլէ Ալէմանիա վէ Ֆրանսա տէվլէթլէրի տիր։

Պու իւչ տէվլէթ՝ չու «ուսիրուսթ թէրթիպլինտէն պիր նէթիճէի հասէնէ չըգարըպ էվրօբանրն սուլհ ու ասայիշի թէէմին էթմէք իչիւն, Պապը Ալի իլէ Ամթինա գապինէթօսունու պունու գապալ իթթիրմէյէ գանտըրմադ վազիֆէսինի տէրէօհտէ իթմիշլէր տիր։

Ֆրանսա՝ Եունանը, վէ Ալէմանիա իլէ Ավսթրիա տախի տէվլէթը Օսմանիյէնի ըրադի իթմէյէ չալըշաճագլար տըր։

Ալէմանիա սէֆիրի գոնի Հայֆէլտ ճէնսպէրինին ֆէվգել ատէ վէ միւհիմ պիր մէմուրիյէթլէ պու թարաֆա ավտէթ իթմէքտէ պուլունտուղու մալիմ տիր։

Վիէննատան ալընան խապէրլէր միւշարէյէ յէին տիրայէթինտէն վէ զաթը հայրէթը բատիրյա հինին թէվէճճիւհ վէ մուհապէթինէ մաղհարիյէթինտէն, պու մէսէլէնին հալլինէ մուվաֆֆագ օլապիլէճէ յինի մէմուլ իտէյօրլար, վէ պու պապատ իւմիտլէր վէրիյօրլար։

Պիր րիվայէթէ կէօրէ, Ալէմանիա սէֆիրի Եունան մէսէլէսինին հալլի իչիւն եէնի պիր թէրթիպ թէքլիֆ իթմէյէ կէլիյօր իմիշ։ Անճագ Պապը Ալիյի «ուսիրուսթը գապալ իթմէյէ գանտըրմադ մէմուրիյէթիլէ միւքելլէֆ օլմասը տախի մէմուլ տըր։

Էլհասըլ «ուսիրուսթ մատտէսի չիմտիլիք բէք կիւճ կէօրիւնիւյօր իսէ տէ, կիթմիրճէ քէսպը գուվվէթ իթմէքտէ օլան մուհարէպէնին վէ օ մուհարէպէնին սէպպիյէթ վէրէճէյի սաիր զարիլէրին էօնիւնիւ ալմագ իչիւն պաշգա չարէ տախի պուլունմադըղընտան, Էվրօբանրն՝ պունուն իրմասընա մուվաֆֆագ օլաճաղը, վէ պու նիյէթտէն բէք գօլայ վագ կէչէմէյէճէյի մէմուլը գավի տիր։

Եունան տէվլէթի չիմտիքի հալտէ «ուսիրուսթը գապալ իթմէքտէ Պապը Ալիտէն տահա զիյատէ սէպաթ վէ իսրար կէօսթէրմէքտէ կէօրինիւյօր իսէ տէ, պիր պու պապատ Բարիզին Թան կաղէթասընրն ֆիքրինտէյիզ։

Պու կաղէթա տէյօր քի, Էվրօբա՝ Պէրլին գօնֆէրանսընտա Եունանա զիեատէ եէր վէրմիշ, վէ օ գօնֆէրանսրն գարարընա պիր հիւքմը գաթի սուրէթինի վէրմէք իսթէմիշ օլտուղունտան, Եունան օ եէրլէրէ քէնտի միւլքի նազարըյլա պագմագտա պուլունմուշ տըր։ Պինէն ալէյհ, չիմտի օ եէրլէրի ազալթաճաղը չիւպհէսիզ օլան պէօյէ պիր գօնֆէրանսը քէնտի բիզասը.յա, վէ պիր մեճպուրիյէթը սահիհէ կէօրմէտիքճէ, գապալ իթմէք իսթէմէեէճէկի ա-չիքեար տըր։ Անճագ, մուհարեպէեէ կիրիշտիկի հալտէ, օ մուհարէպէնին ինթաճ իտէճէկի հալէ, եանի մաղլուպ օլտուղու թագտիրտէ, պիր չէյ դազանմատըդտան պագդա, արագի վէ թազմինաթ իթթարնա տախի մեճպուրը օլաճաղը քէնտիսինէ անլաթարըլըրսա, իսթէր իսթէմէպ «ուսիրուսթ գօնֆէրանսընրն գարարընա ըագի օլաճագ տըր։

Պիզ տախի թէմամը.յա պու ֆիքրաէյիզ։ չինքի Եունան՝ մաղլուպէթի թագտիրինտէ տախի, էվրօբանրն միւտախէլէ վէ չէֆաթթյա արագի գազանմագ իւմիտինտէ տիր։ Պունտան գաթի իւմիտ իտինճէ, էվրօբա «ուսիրուսթրնրն վէրէճէկկէ գանատի իտէճէկինտէ չիպհէ եօգ տըր։

Բուսիա կաղէթալարը՝ Եունան իլէ տէվլէթը Օսմանիյէ պէյնինտէ պիր մուհարեպէ վուգուինէ ինանմագ իսթէմէեուպ, Եունան թէտարիքեաթրնրն եալընըզ քէնտիսինէ վէրիլէճէք արագինին գապթ ու իչղալը մագսատնէ մէպնի օլտուղունը պէեան, վէ Եունանրն պու թէտարիքեաթրնը Գարատազն պունտան էվվէլքի թէտարիքեաթրնա գրեաս իտիյօրլար։

ԿԻՒՆԷԼԻԲ ՀԱՎԱՏԻՍ

Ճումա կիւնիւ Մապէյնտէ իճթիմա իտէն մէճլիսը վիւքէլատա Եունան մէսէլէսինէ տաիր սիֆէրաի սալթանաթը Սէնիյէյէ իրսալ պույրուլճագ միւզաքէրէի ումումկէնին թահրիրինէ գարար վէրիլմիշ օլտուղունու վէ օ ագշամ վէ եա իրթէսի սապահ իրսալ օլունմուշ օլաճաղընը վէքտան նագլէն եաղմըշ իտիք։

Ալընան մալիմաթա կէօրէ, միւզաքէրէի ումումկէնի մէզբիրէնին պաղր ճիհէթլէրի եէնիտէն միւզաքէրէեէ միւհրաճ կէօրիւլէրէք, հէնուզ իշարը վուգու պուլմամըշ տըր։

Միւզաքէրէ մահզա սիւֆէրաի սալթանաթը Սէնիյէյէ թալիմաթ օլարագ գալէմէ ալընմըշ օլտուղունտան, գապինէթօլարա ասլա թէպլիղ օլունմայըպ, եալընըզ միւնտերիճաթը չիֆահէն պէեան օլունճագ իմիշ։

—

Սոռ նամ Ֆրանսըզ կաղէթասընրն պէյանընա կէօրէ, թիւրքիա իլէ Եունան մէսէլէսինին հալլի իչիւն եէնի պիր մուհարէպէ զուհուրինտէն էվվէլ թունա գօմիսիօնունտան տօպայը պիր պէօյիւք իխթիլաֆը տուէլ չէգճաճաղը չիւպհէսիզ իմիշ։

—

Տէրսաատէթտէ պուլունան գուրա էֆրատընտան պու հաֆթա տախի պիր խայը նէֆէրին Սէլանիք վէ Ղօյսս թարաֆլարընա կէօնտէրիլէճէյի իչիւնիւմիզ տիր։

—

Թէրճէմանը Հաֆէզէրտա պէր վէճճը աթի օգունմուշ տըր։

«Հաքէմ գօմիսիօնընա տաիր հիչ պիր տէվլէթ թարաֆընտան Պապը Ալիյէ բէսմի վէ եա նիմ բէսմի պիր կէօնա Թէքլիֆ վուգուա կէլմէմիշ օլտուղունու թէէմին իտէնլէր տէյօրլար քի, զաթէն տէվլէթլէր միանընտա տախի պունա տաիր հիչ էսասէն պիլէ իթիլաֆը էֆքեար հուսուլէ կէլմէյիպ, պու պապատ պագը կաղէթասընրն եազըգլարը չէյլեր իսէ, Եունան զայրէթքէչլիյինտէն նէշաթ իթմիշ ասըլսըզ րիվայէթլէրտէն իպարէթ տիր։

«Կիրիտ ճէզիրէսիյէ միւպատէլէի արագի կիպի պիր սուրէթը թէսվիյէնին Ալէմանիա թարաֆընտան թէքլիֆ իտիլէճէյինէ տաիր պու արալըգ չըգան սէօզ տախի միւնգաթի օլտու։»

—

Էվրօբա հաքէմ գօմիսիօնունրն թէչքիլինէ մուվաֆֆագաթ կէօսթէրմէք՝ Պէրլին ահանամէսինին ահքեամընա մուղայիր պիր հարէքէթտէ պուլունմադ տիմէք օլտըղընտան պահա իլէ Եունան տէվլէթլէր միանընտա տախի պունա տաիր հիչ էսասէն պիլէ իթիլաֆը էֆքեար հուսուլէ կէլմէյիպ, պու պապատ պագը կաղէթասընրն եազըգլարը չէյլեր իսէ, Եունան զայրէթքէչլիյինտէն նէշաթ իթմիշ ասըլսըզ րիվայէթլէրտէն իպարէթ տիր։

Զըրհլը պէյլիք վաքօրլարընտան Օսմանլը նամ վաքօր տիւնքի կիւն Տէրսաատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

Մէսմուաթա նէզարէն, մէզքիւր վաքօր իղմիր լիմանընա կիւճէճքմիշ։

—

Կէչէն բէրչէմպէ կիւնի Ալէքսանդրը Դարաթօտօրի բաչա հաղրէթլէրի՝ Պապը Ալիյէ չաղրըլմըշ, վէ խարիճլիյէ նազըրը Ասիմ բաչա իլէ խարիճլիյէ միւսթէշարը Տատեան Ցարութիւն էֆէնտի հազարաթը իլէ իքի սաաթտան զիյատէ միւլագաթ իլէմիշ տիր։

—

Հարպիյէ նէզարէթի՝ էլան սիրահ ալթընա պուլունան ասաքիրին մրդտարը 150,000է իպլաղ իթմէք իչիւն պիր բլան թանզիմ իթմիշ օլմաղա, հիւքիւմէթը Սէնիյէ մէզքիւր բլանը մէվգրի իճրայա վագ իթմէք թէտապիրինի թէտգիգ իթմէքտէ տիր։

—

Հարպիյէ նէզարէթի՝ Թէսալիա օրտուսու իչիւն 8,000 չուվալ ուն միւպայէա իթմիշ տիր։

ՓԻԻՐՏ ԻՍԵԱՆԸ

Փիւրտիսթանատան վէքիլ եաղզլարընա կէօրէ, Սիւնէթ վիւլէթինին պէօյիւք Շէյխի Շէյխ Շիւքրուլլահ էֆէնտիյէ Իրան Շահը թարաֆընտան քէնտի խթիթը տէսթի իլէ մուհարրեր պիր մէքթուպ, պիր Արապիսթան աթը վէ Լահօր չալընտան մատմուլ պիր խըրգա իրսալ օլունմուշ տըր։ Մումայիլյհ չէյլս՝ Փիւրտ գէյմնա իչթիրաք իլէ էմնիյէտիյի իչիւն, Շահը միւշարիւէյհ թարաֆընտան քէնտիսինէ այրճա պէյանը մէմնունիյէթ օլունմուշ տըր։

—

Ճէրմէնէ Հէվէլին րիվայէթինէ կէօրէ, Շէյխ իւպէյտյուլլահ՝ իպթիտաի խսանատէն շիմտիյէ գատտար էէրինտէն հարէքէթ իթմէյիպ, մուհարէպէտէ անճագ մախտուտրը Շէյխ Ապտիւլ Գատտէր վէ Շէյխ Մէհմէտ Ցատրգ Համզա աղա իլէ պէրապէր պուլունմուշլար ըմըշ։

—

Մէսմուաթա կէօրէ, տէօրտունճիւ օրտու միւշիրի Նազիֆ բաչա հազրէթլէրի նէֆսը Հէքքարիյէ վաբը օլարագ, սիրէհսալարը ազէմ Հիւսէյին խան իլէ Փիւրտ իսեանընա տաիր միւզաքէրաթա պաշլամըշ տըր։

ՏԱԽԻԼԻՑԷ

Մալիյէ նազրը թէվֆիգ բաչա հազրէթլէրի կէչէն ճումա կիւնիւ պաղը մէմուրինի մալիէտէն միւրէքքէպ պիր մէճլիսի մասուս ագտ իտէրէք, ըրլահաթը մալիյէ հագգընտա միւզաքէրաթը միհիմմէ ճէրէեան իլլէմիշ վէ մէճլիս կիճէ սաաթ 3էտէք տէվամ իթմիշ տիր։

Յիւնքի կիւն տախի միւշարիէյհ հազրէթլէրինին թահրը ըիասէթինտէ վէ նէզարէթը միւշարիէյհա մէմուրարընտան միւրէքքէպ պիր մէճլիս ագտը իլէ, շիմտիյէ գատտար սուրէթը մունթազամէտ իսթիհսալ օլունմաեան վէրկիլէր հագգընտա պաղը թէտպիրլէր իթթիխազը իլէ սէնէի ճէտիտէի մալիյէ իպթիտասընտան իթիպարէն եէնի պիր ուսուլու թէտգիդ վէ թէֆթիշէն մէվգրի իճրայա վաղը զըմընտա պաղը միւզաքէրաթտա պուլունուլմուշ տըր։

—Իրան տէվլէթինին վիէննա սէֆարէթի պիրինճի քեաթիպի Միրզա Հասան իբի մահ ագտէմ մէմուրիյէթինտէն ինֆիսալ իտիպ, եէրինէ Մ· Արթաքի նամընտա պիր զաթ թային օլունմուշ իտի։ Վիէննատա պուլունան Իրան սէֆիրի Նէրիման խան մէէզունէն մէմէքքէթի ճանիպինէ ազիմէթ իթթիյինտէն, մումայիլյհ Մ· Արթաքի մասլահաթկիւզար թային գըլընմըշ տըր։

—Զանագ գալէսինտէ պուլունան եէնի գուրա նէֆէրաթընը ալըպ եէմէնէ կէօթիւրմէք իզրէ պու հաֆթա եէմէնէ միւթէվէճճիհէն հարէքէթի իտէճէք բօսթա վաքօրընրն օրայա օղրայաճաղը խապէր ալընմըշ տըր։

—Պէյօղլունտա վագը Պոնմարշէ հարէպէնին ինթաճ իտէճէկի հալէ, եանի մաղլուպ օլտուղու թագտիրտէ, պիր չէյ դազանմատըդտան պագդա, արագի վէ թազմինաթ իթթարնա տախի մեճպուրը օլաճաղը քէնտիսինէ անլաթարըլըրսա, իսթէր իսթէմէպ «ուսիրուսթ գօնֆէրանսընրն գարարընա ըագի օլաճագ տըր։

Պիզ տախի թէմամը.յա պու ֆիքրաէյիզ։ չինքի Եունան՝ մաղլուպէթի թագտիրինտէ տախի, էվրօբանրն միւտախէլէ վէ չէֆաթթյա արագի գազանմագ իւմիտինտէ տիր։ Պունտան գաթի իւմիտ իտինճէ, էվրօբա «ուսիրուսթրնրն վէրէճէկկէ գանատի իտէճէկինտէ չիպհէ եօգ տըր։

Բուսիա կաղէթալարը՝ Եունան իլէ տէվլէթը Օսմանիյէ պէյնինտէ պիր մուհարէպէ զուհուրինտէն էվվէլ թունա գօմիսիօնունտան տօպայը պիր պէօյիւք իխթիլաֆը տուէլ չէգճաճաղը չիւպհէսիզ իմիշ։

—

Տէրսաատէթտէ պուլունան գուրա էֆրատընտան պու հաֆթա տախի պիր խայը նէֆէրին Սէլանիք վէ Ղօյսս թարաֆլարընա կէօնտէրիլէճէյի իչիւնիւմիզ տիր։

—

Թէրճէմանը Հաֆէզէրտա պէր վէճճը աթի օգունմուշ տըր։

«Հաքէմ գօմիսիօնընա տաիր հիչ պիր տէվլէթ թարաֆընտան Պապը Ալիյէ բէսմի վէ եա նիմ բէսմի պիր կէօնա Թէքլիֆ վուգուա կէլմէմիշ օլտուղունու թէէմին իտէնլէր տէյօրլար քի, զաթէն տէվլէթլէր միանընտա տախի պունա տաիր հիչ էսասէն պիլէ իթիլաֆը էֆքեար հուսուլէ կէլմէյիպ, պու պապատ պագը կաղէթասընրն եազըգլարը չէյլեր իսէ, Եունան զայրէթքէչլիյինտէն նէշաթ իթմիշ ասըլսըզ րիվայէթլէրտէն իպարէթ տիր։

«Կիրիտ ճէզիրէսիյէ միւպատէլէի արագի կիպի պիր սուրէթը թէսվիյէնին Ալէմանիա թարաֆընտան թէքլիֆ իտիլէճէյինէ տաիր պու արալըգ չըգան սէօզ տախի միւնգաթի օլտու։»

—

Էվրօբա հաքէմ գօմիսիօնունրն թէչքիլինէ մուվաֆֆագաթ կէօսթէրմէք՝ Պէրլին ահանամէսինին ահքեամընա մուղայիր պիր հարէքէթտէ պուլունմադ տիմէք օլտըղընտան պահա իլէ Եունան տէվլէթլէր միանընտա տախի պունա տաիր հիչ էսասէն պիլէ իթիլաֆը էֆքեար հուսուլէ կէլմէյիպ, պու պապատ պագը կաղէթասընրն եազըգլարը չէյլեր իսէ, Եունան զայրէթքէչլիյինտէն նէշաթ իթմիշ ասըլսըզ րիվայէթլէրտէն իպարէթ տիր։

Զըրհլը պէյլիք վաքօրլարընտան Օսմանլը նամ վաքօր տիւնքի կիւն Տէրսաատէթտէն հարէքէթ իթմիշ տիր։

Մէսմուաթա նէզարէն, մէզքիւր վաքօր իղմիր լիմանընա կիճէճքմիշ։

—

Կէչէն բէրչէմպէ կիւնի Ալէքսանդրը Դարաթօտօրի բաչա հազրէթլէրի՝ Պապը Ալիյէ չաղրըլմըշ, վէ խարիճլիյէ նազըրը Ասիմ բաչա իլէ խարիճլիյէ միւսթէշարը Տատեան Ցարութիւն էֆէնտի հազարաթը իլէ իքի սաաթտան զիյատէ միւլագաթ իլէմիշ տիր։

—

Հարպիյէ նէզարէթի՝ էլան սիրահ ալթընա պուլունան ասաքիրին մրդտարը 150,000է իպլաղ իթմէք իչիւն պիր բլան թանզիմ իթմիշ օլմաղա, հիւքիւմէթը Սէնիյէ մէզքիւր բլանը մէվգրի իճրայա վաղ իթմէք թէտապիրինի թէտգիդ իթմէքտէ տիր։

—

Հարպիյէ նէզարէթի՝ Թէսալիա օրտուսու իչիւն 8,000 չուվալ ուն միւպայէա իթմիշ տիր։

ՓԻԻՐՏ ԻՍԵԱՆԸ

Փիւրտիսթանատան վէքիլ եաղզլարընա կէօրէ, Սիւնէթ վիւլէթինին պէօյիւք Շէյխի Շէյխ Շիւքրուլլահ էֆէնտիյէ Իրան Շահը թարաֆընտան քէնտի խթիթը տէսթի իլէ մուհարրեր պիր մէքթուպ, պիր Արապիսթան աթը վէ Լահօր չալընտան մատմուլ պիր խըրգա իրսալ օլունմուշ տըր։ Մումայիլյհ չէյլս՝ Փիւրտ գէյմնա իչթիրաք իլլէմէտիյի իչիւն, Շահը միւշարիւէյհ թարաֆընտան քէնտիսինէ այրճա պէյանը մէմնունիյէթ օլունմուշ տըր։

—

Ճէրմէնէ Հէվէլին րիվայէթինէ կէօրէ, Շէյխ իւպէյտյուլլահ՝ իպթիտաի խսանատէն շիմտիյէ գատտար էէրինտէն հարէքէթ իթմէյիպ, մուհարէպէտէ անճագ մախտուտրը Շէյխ Ապտիւլ Գատտէր վէ Շէյխ Մէհմէտ Ցատրգ Համզա աղա իլէ պէրապէր պուլունմուշլար ըմըշ։

—

Մէսմուաթա կէօրէ, տէօրտունճիւ օրտու միւշիրի Նազիֆ բաչա հազրէթլէրի նէֆսը Հէքքարիյէ վաբը օլարագ, սիրէհսալարը ազէմ Հիւսէյին խան իլէ Փիւրտ իսեանընա տաիր միւզաքէրաթա պաշլամըշ տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Իրան իթթիկիմիզ վէճճէյէ տիւնքի կիւն Պէյօղլունտա Գրընտալուլատա քեային Ասորի քիլիսէսինին թագտիս բէսմի սուրէթը մութանթանէտ իճրա օլունմուշ իսէ տէ, եէրիմիզին միւսասասէսի օլմատըղընտան, զիյնէթը մէզքիւրէնին մուֆասսալէն թարիֆինի թէէսիր իթմիշիզ տիր։

—

Կիլիկիա կաթողիկոսը վեհաշնորհ Տ· Տ· Մկրտիչ Սրբազան հազրէթլէրի կէչէն չարշէնպէհ կիւնիւ մայէթինտէ պուլունան Արժ· Ներսէս վարդապետ մարիֆէթիյլէ քէնտի բէսմի բաբօրթասունու բաթրիգխանէտէ վարչական խորհուրդա իրսալ իթմիշ տիր։

—

Մրսրը մէսէլէսինտէն տօպայը հէր նէ սիւալ օլունճագ իսէ, թահրիրէն ճէվապ ալմագ իւզրէ, թահրիրէն սօրուլմասընը Գեր· Տ· Մեսրոպ Արքեպիսկոպոսը՝ Ազգ· Վարչութիւնան թալէպ իթթիլի, վէ Վարչութիւնրն տախի՝ պու թէքլիֆի մաէմէմունիյէ գապուլ իթթիկի վէ պու մէսէլէնին թահրիրէն միւզաքէրէսինէ Ս· Ծնունդ եօրթուսընտան սօնդրա պաշլամաղը վատ էյլէտիկի իչիտիմիշ տիր։

—

Յիւնքի բաղար կիւնիւ կրօնական խորհրդական Գեր· Իգնիրեան Մատթէոս Սրբազան Իսկիւսարտա Ս· կարապետ քիլիսէսինտէ թաշրա իչիւն իբի բաբաղ թագտիս իթմիշ տիր։

—

Կիլիկիա կաթողիկոսը վեհաշնորհ Տ· Տ· Մկրտիչ Սրբազան հազրէթլէրի կէչէն չարշէնպէհ կիւնիւ մայէթինտէ պուլունան Արժ· Ներսէս վարդապետ մարիֆէթիյլէ քէնտի բէսմի բաբօրթասունու բաթրիգխանէտէ վարչական խորհուրդա իրսալ իթմիշ տիր։

—

Մրսրը մէսէլէսինտէն տօպայը հէր նէ սիւալ օլունճագ իսէ, թահրիրէն ճէվապ ալմագ իւզրէ, թահրիրէն սօրուլմասընը Գեր· Տ· Մեսրոպ Արքեպիսկոպոսը՝ Ազգ· Վարչութիւնան թալէպ իթթիլի, վէ Վարչութիւնրն տախի՝ պու թէքլիֆի մաէմէմունիյէ գապուլ իթթիկի վէ պու մէսէլէնին թահրիրէն միւզաքէրէսինէ Ս· Ծնունդ եօրթուսընտան սօնդրա պաշլամաղը վատ էյլէտիկի իչիտիմիշ տիր։

—

Յիւնքի բաղար կիւնիւ կրօնական խորհրդական Գեր· Իգնիրեան Մատթէոս Սրբազան Իսկիւսարտա Ս· կարապետ քիլիսէսինտէ թաշրա իչիւն իբի բաբաղ թագտիս իթմիշ տիր։

—

Իսկիւսարտա Կրթասիրաց Ընկերութիւնը թարաֆընտան իլան օլունարդը վէճճէլ, տիւն կիճէ Գեր· Խորէն Նարպէյ, Լուսինեան Սրբազան՝ մէզքիւր Ընկերութիւնրն Ս· Խաչ մէքթէպի իթթիսալինտէ քեային Լսարանընտա պիր նուրթ Շլլատ Բուուզ, գէչէն անէկ մէմուրիյէթը բուհանիյէ իլէ Պուլկարիսթան վէ Ռումանիայա վագը օլան սէյրահաթընը նագլ ու թարրիֆ իթմիշ, վէ օրալարտա պուլունան միլլէթտաշլարըմըզընն միլլիյէթ նօգթան նազարընճա նէ տերէճէ սէֆիլ պիր հալտէ պուլունտուգլարընը պագը միթալէթա պէրապէր արզ ու պէյան էյլէմիշ տիր։

Իչպու ճէմիյէթտէ կէրէք զիւքիւր վէ կէրէք նիւսվանտէն իւչ տէօրթ եիւզիւ միւթեճավուզ սամիուն հազրը պուլունմուշ տըր։

—

Սապրդ Գալաթա կալուածոց Հոգաբարձութիւնը զէմանընտա սապրդ Ազգ· Վարչութիւնրն՝ Գալաթա մէքթէպինէ մահկիյէ օն պէշ լիրա վէրիմէսինէ տաիր վէրտիկի գարարը չիմտիքի կալուածոց Հոգաբարձութիւն գապալ իթմիշ օլտուղընը Գալաթա թաղ· Խորհրդունա իչար իթմիշ իսէ տէ, մերգում թաղ· Խորհուրդ՝ մրգտարը մէզքիւրտէ օյան մէպլաղրն մագսատ քիֆայէթ իթմէյէճէկինի, վէ մէքթէպը մէզքիւրրն հիւանիւ իտարէսի իչիւն հիչ օլմազա այտա գրրդ լիրա գատտը թախսիսի իյմապ իթթիկինի, վէ զաթէն թաղ· Խորհուրդ սանտրղընտաքի մէվճուտրն մէքթէպէ սարֆ իտիլտիկինի պէյան իտէրէք, Վարչութիւնա միւրաճաաթ իթմէք իչիւն իչպու օն պէշ լիրա գարարընրն թահրիրէն քէնտիսինէ պիլտիրիլմէսինի մէզքիւր Կալուածոց Հոգաբարձութիւնտան թալէպ իթմիշ, վէ իչիթտիկիմիզէ կէօրէ, Հոգաբարձութիւն՝ գարարը մէզքիւրը թահրիրէն թաղ· Խորհուրդա պէյան իթմիշ, վէ թաղ· Խորհուրդ տախի օ հալտէ Ազգ· Վարչութիւնա միւրաճաաթ էյլէմիշ տիր։

Ումարըզ քի, Ազգ· Վարչութիւն՝ Գալաթա թաղ· Խորհուրդունուն մահկիյէ գըրդ լիրատան իպարէթ օյան թալէպի հագգընտա վերէճէկի բէյ վէ գարարը սէրենճէմէեէ պրագմայրպ, պու հալը միւշէվվէշտէն մէքթէպին իտարէսի տահա զիեատէ ֆէնալաշմասընը վէ քեամիլէն խարապ օլմասընը մուճիպ օլմագ, վէ պիր սաաթ էվվէլ գարարը գաթիսինի մէզքիւր թաղ· Խորհուրդա թէպլիղ իտէր։

—

ԻԼԱՆ

Թագարրուպ իտէն եօրթուլար միանասպիյէ իճրարը միւթատտէն օյան վիղիթա վէ թէպրիքլէրտէն մուաֆ օլմագ իւզրէ, միլլէթիմիզ էրմէնի գաթօլիքլէրինտէն Բանկաթիտէքի Ս· Յակոբ խսթախանէսինէ իանէ իթա ի-տէն զէվաթը էսամիսի աթիտէ մուհարրեր տիր։

Ս·Ի· Դ·

Սաատէթլու Թրնկըզատէ Եավէր բաչա	1
Ալլահվերտիզատէ Յովսէփ Պէյ	2
Ապտուլլահզատէ Միքայէլ էֆէնտի	1
(Մնացը)	

Նու աթիտէքի մէքթուպը Վարչական խորհուրդն նագարը տիգաթընա արզ իտէրիզ։

Կարէսոր հարցում մը՝ — ար ունի։

Ազգային Ընդհ· ժողովով նորոգ քուէարկեալ Վարչական կազմակերպութեան օրէնքը կը ներէ՞ որ՝ Վարչական խորհրդականութեան մէջ ա-Թոռ ունեցող մը, Թաղային հոգաբարձութեան ազգային մարմնոյ մը մէջ ալ պաշտօնապէս դեր ունենայ, կ'ուզէ այդ դերը՝ առժամանակեայ գոյն ունենայ, կ'ուզէ մշտնջենաւոր։ Դիտող

Քաղաքացիական Հայ մը

22 դեկտ· 1880
Ի Գատըգիւղ։

ԳԱՎԳԱՍԻԱ

ՎԷ

ՐՈՒՍԻԱ ԷՐՄԷՆԻԹԱՆԸ

Շէհրիմիզտէ թաղ ու նէչր օլունտուղու մաիւմ օլան Թաւ կաղէթաքնրն տէօրթ կիւն ադէմքի եանի կէչէն բէնճէնպիհ կիւն։ Նիւսխէսինէ ամիտէքի չարանը արգաթ մէքթուղու օգտմուշուղ տբր։

«Պաթում 20 դեկտ.

«Գավգասիատա իշլէրին շիմտիքի հալինի՝ օրատա իշլէրին պունտան օն սէնէ ագտէմ պուլունտուղու հալ իլէ մուգայէսէ իտէնէր զայէթ միշահէտ իտէէքլէր տիր, քի պու տա, մէմլէքէթի մէգքիւրէնին զապթընտան պէրու Ռուսիանրն էրմէնիլէր հագգընտա իթթիֆաղ իթտէյի բօլիթիգատա պիր թէպէտիւլ վուգու պուլմուշ օլմաը մատտէսի տիր։ Հէր քէսի վէ հեր շէյի էքսէր տէֆա չէտիտ վէ զալրատ զասէթալար իլէ Ռուսլաշարմագ ուսուլունուն արթգ մէվգէի ալիյէտ թարաֆտարլարը պուլունմայօր կիպի կէօրիւնէյօր։ արթգ, միլլի նօգթաի նաղարլա աշչօգ էհէմմիյէթի պուլունան մէսէլէլէր հագգընտա էօրիւէր կիպի սիւքիւթ սագլամաղա մէճպուր օլունլար տէյի էրմէնի կաղէթաճլարրընն վէ խաճէկեանընն վէ բաբազլարրընն աղղընա պիրէր պաղ գօնմայօր (Գավգասիատա)։

«Յահա եագն վագթա գատար ույանրգ (Ռուս) բօլիսի, շու եա պու միլլի մագսէտէ հարէքէթ իթմէք իսթէյէն ատէմլէրի տէվլէթ խայինի մագամընտա իիպար եախօտ թէվգրգի իտէր իտի, վէ Մաթպուտթ իտարէսի, տէրէճէի նիհայէտ սէրթ օլուպ, նէշրիյաթը վագբա իշինտէ պիր էրմէնի վաթանը ֆիքրինի ույանտրբապիլէճէք հեր քէլիմէյի հագգի իտէր իտի, վէ էրմէնի մէքթէպլէրինտէ էրմէնիսթան թարիխի քիթապլարընտան տէրս վէրիլէպիլմէք իշին, էվվէլճէ միւսատատ իսթիհսալը լազմ իտի, վէ պու միւսատատ տախի կիւճ իլէ վէրիլիր իտի, վէ էրմէնի կաթողիկոսու պիլէ, Ռուսիա խարիճինտէ միւթէմէքքին միլլէթատշարընա իանէ կէնտէրմէք իշին հիւքիւմէթատէն մէէղունիյէթ իսթիհսալընա մէճպուր իտի, վէ Նիհայէթ էրմէնի մէքթէպլէրինտէ լիսանը մատէրզատրն թարիմ ու թէտրիսինի լազմ իթմէք իշին թէչէպպիւսաթ վագի օլուր իտիս վէ պէօյլճէճ, էրմէնի միլլիյէթինէ գարշը Ռուս հիւքիւմէթի չէտիտ պիր մուհարէպէ աչմշ իտի։ Ֆագաթ պու կիւն արթգ օ չէյլէր դալմամշ տբր։ Էրմէնիլէր չիմտի հիւրմէթ վէ հաթթա հիմայէնէ շայէսթէ թէպաա ատտ օլունույօրլար։ Սահիհ տիր քի, էրմէնիլէր սբրքի էֆրատ նաղարը իլէ քէնտիլէրին ինքէար գապուլ իթմէզ օլան իսթիատարլարընա մէպնի հէր վագթ ազիմիթիպաբը հայիդ պուլունմուշլար իտի։ Ֆագաթ շիմտի այրճա պիր ճէմաաթ վէ պիր միլլէթ նաղարբյլա Ռուս հիւքիւմէթի անլէրէ միմքին մէրթէպէ ուլուվը ճէնապալա միւսատատ կէօսթէրիյօր։ Շու բօլիթիգա թէպէտիւլիւ պա խուսուս սօն մուհարէպէտէն պէրու կէօղէ վուրուր օլմուշ տբր։

«Պէն կէչէնտէ թիֆլիսէ կիթմիշ իտիմ, վէ էրմէնի ճէմաաթընն հեր սընքընտա բէք շէտիտ պիր հարէքէթ կէօրէրէք թէճճիւպտէ դալարմ։ Թիւրքիատա վագի օլան հալէր իւզերինէ Թիֆլիս էրմէնիլէրի միւպալաղալը սուրէթտէ պահալար իտէօրլար։ Վէ վիլայաթտան վարիա օլան մէքթուպլարտան անլատրղրմա կէօրէ, Գավգասիանրն՝ էրմէնիլէրտէն մէսքիւն օլան շէհիրլէրինտէն քեաֆֆէսինտէ այնի հարէքէթ հիւքմ իթմէքտէ տիր։ Վէ Թիֆլիս շէհրինտէ էլլի պին էրմէնի սաքին օլմագտա պուլունուպ, պու իսէ էնվահ ճինտէն միւրէքքէպ օլան Թիֆլիս էհալիսինին իքի սիւլիս տիմէք օլտուղունտան, պու շէհիր հարէքէթի մէղքիւրէեէ պիր մէրքէզ օլմուշ տբր կիպի կէօրիւնիյօր։ Քիւչիւք—Ասիա գահթզէտէկեանը վէ մէքթէպլէրի իչին հեր եէրտէ իանէ տէֆթէրլերի քիւչատ օլունույօր։ Էքսէրիսի Ալէքսանիանընն էն էյի մանկավարժ միէլլիքլէրինտէն թէրճէմէ օլունմուշ մէքէաթիպի իպթիտայիէ քիթապլարընը Քիւչիւք—Ասիայա էհվէն ֆիյաթլա եայմագ նիյէթիյլէ վէ Ռուս հիւքիւմէթինին միւսատատէսիյէ էրմէնիլէր պիր ընկերութիւն թէշքիլ իթտիլէր։ (Թիֆլիս) էրմէնի կաղէթալարը, սաթըշարընը մըգտարը արթմագտա օլտուղունու խապէր վէրիյօրլար։ քի պու տա էլպէթթէ կիւնտէն կիւնէ սէրպէսթ պիր լիսան գուլանապիմէքտէ օյմայարընն սէմէրէսի տիր։ Մուհարրիրի (Գրիգոր Արծրունի,) միթէվէքա էրմէնի ժէնէրալը Արծրունինին մախտումու օլուպ Այէմանիա Տար—իւլ—Ֆիւնունլարընտա թահսիլի ուլում իթմիշ օլան Մշէնամ հեր կիւնիւք կաղէթա, քի էն զիյատէ սաթրլան կաղէթա տբր, էրմէնիճէ լիսանը մատէրզատրն թարիմի բէք միհիմ օլտուղու հագգընտա ախիրէն պիր թագրմ պէնտէր նէշր իտուպ, էրմէնիճէ լիսանը էրմէնի միլլիյէթինին էն ալէա մուհաֆիզը օլտուղունու իսպաթ իթտի, վէ էօյէ միթալաալար տէրմէյան իյէտի քի, պունտան ագտէմ կաղէթանընա մուհարրիրինին տէ ճէգալանտրբրմասընը միճիպ օլագիրիր իտի։ Բէք միթէպէր պիր այրգ բիսալէ օլան Փոյ՝ հէման հեր նիւմէրօսընտա, էրմէնիլէրին էն մէշհուր վէ էն զիյատէ թէվէճճիհ քէսպ իթմիշ օլան շահիրլէրինտէն Գամարա Գաթիպա իմպալը պիր զաթըն էն չէտիտ վաթանբէրվէրլիք տույղուսույա գալէմէ արմը օլտուղու պիր շիհրի նէշր իտէյօր։ էրմէնի քիլիսէսինին ըէիսի եաբպէրի օլան կաթողիկոսրն էջմիածին նամբյա մաարուֆ իգամէթկեահընտա այտա պիր տէֆա չէգան Աբաբա նամ էրմէնի բիսալէի բուհանիէսի, քի կաթողիկոսրն միւրէվվիճի էֆքէարը տբր, կաթողիկոս իչիւն բէք վասի պիր սէլահիյէթ քէսպ իթտիրմէք իտտասընտա պուլունույօր։ Էօյլէ քի, պու սէլահիյէթ Ռուս հուտուտունտան խարիճտէ տէ միւէսիրէն իճրա օլունապիլէ։ Թիֆլիստէ Մեր— իսմինտէ պիր կաղէթա տա վար տբր քի, Թիւրքիա էրմէնիլէրինէ սապը իթմէք նասիհաթընը վերիյօր, վէ մէղքիւր էրմէնիլէրի մէյուսիյէթէ վէ ֆէվգէլատէ թէտտապիր իթթիխաղընա սէվգ իտէն Մշ՝ կաղէթասընրն աքսի իտտասատա պուլունույօր։

«Պու կաղէթալարրն քեաֆֆէսի էրմէնի ահալիսի միյանընտա շէտիտ պիր հարէքէթ հասրլ իթմէքտէ իսէլէր տէ, Ռուս հիւքիւմէթի գայտ իթմէեօր կիպի կէօրիւնիւյօր։ Ֆագաթ հուտուտումզ իւզերինտէ սիւքիւնէթը քեամիլ հիւքմ իթմէսինի արզու իթմէքտէ օլտուղումուզտան, պիզճէ միճիպի էնտիչէ օլապիլէճէք պիր շէյ շու տբր քի, ասբլ Ռուս կաղէթալարընտան պիր գըսմը, Ասիա Խրիսթիեանլարընա միւթէալլիգ մէսայիյին քեաֆֆէսինտէ էրմէնի կաղէթալարբյլա իթթիֆագ իթմէքտէ տիր։ Կըզ-կաղէթասընրն մուխպիրի հեր վագբթ ֆէրսատատէնտէն մէքթուպ եազբ, իչպու Ասիա Խրիսթիեանլարընրն չէքտիքլերի սէֆիլլիյի պէր թաֆսիլ պէեան իսէեօր, վէ պու տա էօյէ թապիրթալա քի, կաղէթի մէղքիւրն քեաֆֆէի դարիուընրն զաղապը ազիմինի միճիպ օլույօր։ Ռուս մաթպուաթը տահա իլէրի կիտիյօր, վէ Թիւրքիանրն էեալաթը էրմէնիյէսինտէ Ռուսիանրն աղէպկյէթի նուֆուզունը թէէսիս իյէմէք ֆիքրինի աչրգատան աչրղա իլթիզամ իտիյօր։ Պու պապտէ, էն զիատէ օգուեանը պուլունան վէ էն զիատէ միւթէպէր օլան Բոսֆոռ—Բոյն նամ այրգ Ռուս ռիսալէսինին նէշրիյաթը իւզերինէ նազարը տբգ գաթ ճէլպ իթմէքլէ իքթիֆա իտէրիմ։ Շէօյլէ քի, պու ռիսալէ, տէվլէթը Օսմանիէէնին ահվալը տահիլիյէսինտէն մուֆասալէն պահս իթմիշ օլտուղու պիր պէնտի մախսուսընտա, հէման պու մէսէլէքէ սիւլիւք իթմէսինի Ռուս հիւքիւմէթինէ զայէթ ճիտտի սուրէթտէ թավսիյէ իտուպ, տէմիշ տիր քի, Թիւրքիա էրմէնիլէրինի Ռուսիայա մէյլ իթտիրմէք իչիւն Արմէնո—Ռուս գավմընրն (եանի Ռուսիա էրմէնիլէրինին) էն իլէրուտէ օլան գըսմընը Գավգասիատա թօր իթմէյէ չալըշմալը, վէ չիւնքի եօյլէ պիր բօլիթիգանրն նախի մուվաֆֆագիյէթ օլմասը իչիւն Ռուսիա էրմէնիլէրինին թալիմ ու թէրպիյէտէ քէսպի թէրագգը իթմէյէրի էլզէմ օլտուղունտան, Ռուսիա մէարիֆ նազրը տէրհալ Թիֆլիստէ պիր էրմէնի Տար—իւլ—Ֆիւնունը քիչատ իթմէլի տիր։ Մշ՝ կաղէթասը օլ պապտէ տէտի քի, «Թիֆլիստէ պիր Տար—իւլ—Ֆիւնուն (Համալսարան) թէէսիսինէ, պիզ սբրքի միլլի նօգթաի նաղարը լա պագմագայրդ վէ պիզիմ արզուլարրմըզ, տէվլէթին մէնաֆիինէ քեամիլէն մուվաֆրգ օլտուղունը մաէլ մէմնունիյէ կէօրիւյօրզը։ Պու սէպպէպտէն նաշի արզու իտէրիզ քի, մէղքիւր Տար—իւլ—Ֆիւնունտա տէրսլէր այնի վագբթտա հէմ Ռուսճա վէ հէմ էրմէնիճէ վէրիլին։»

«Լիքքեարճա պու տէրճէճ սէրպէսթիյէ միւսատատ օլունմասը, Ռուսիանրն բէէաբ հիւքիւմէթինտէ պուլունանլարրն պիր վագթտան պէրու հուրրիյէթբէրլէրիրք իպրաղ իթմէլէրինէ մէպնի օլուպ, օրթատա պաչգա սէպէպ եօգ տբր տէյի իտտաա իթմէք միւմքին տէյիլ տիր։ Իմբէրաթօր Նիքօլանրն եէրինի թումմուշ օլան իմբէրաթօրը էանալ հիւքիւմէթինտէ իճրա օլունան ըսլահ՝ նէ՝ տէրճէճ միհիմ տէ օլա, հէնուզ եօյլէ պիր միւսատատէսիզբօլիթիգայա սիւլիւք միյանընտա միլլիյէթ հըսսիյաթընրն գուվվէթ պուրմասընա բիզա ճէօսթէրիլէմէզ։ Իմտի, շու վուգուտատա տիգագթ օլունարագ, պաչգա պիր սէպէպ վար տբր տէյի զանն օլուռապիլիր, վէ զաթէն Ռուս կաղէթալարընտան էն միւթէպէրլերինին տէ նէշր իթտիքլերի պիր շայիյա կէօրէ քէնտի միլլէթտաշլարը միյանընտա էն զիյատէ քէսպը թէվէճճիհ իթմիշ օլան զաթ, եանի Լօրիս Մէլիզօֆ, անգարիպ Գավգասիա խրտիվլիյինէ (վալիլիյինէ) թային օլունճագ տբր, վէ կոլ՝ իլավէթէն տէրքի Գավգասիանրն շիմտիքի խրտիվի ահվալը հազրէտէ լազմ օլան մէհարէթի հայիզ տէյիլ տիր։

Գավգասիատա իշլէր շու մէրքէզէ օլտուղու հալտէ, պու բօլիթիգանրն թէչէտտիւտինտէն Տիգրիս վէ Եփրատ սէվահիլինտէ (էրմէնիսթանտա) սաքին օլան ահալի իշիւն հասրլ օլաճագ նէթաճճի միէլլիմէյի նազարը տբգ գաթա ալմալը ՝ տբր։ Հաթթա շիմտիտէն էօյլէ պիր ֆուրթունա ալամէթի կէօրիւնիյօր քի, վագբթ կէչմէզտէն ● ֆուրթունընն էօնիւ ալընմասընը զայէթլէ արզու իտէրիզ, չիւնքի Ռուսիա շիմտիտէն Ասիա Խրիսթիյանլարը իւզերինէ տէ ազիմ պիր թէէսիր իճրասընա մուվաֆֆագ օլմուշ օլտուղունտան, ըսլահընա արթգ ինանմամագտա օլտուղլարը սէֆիլ հալէրինին եարտրմըյա, շու թէէսիր՝ Մոսգօֆ իտարէսինի ● Խրիսթիյանլարա թաթը կէօսթէրպիլիր։ Ֆահա պիր գաչ սէնէ եվվէլիսի, Ռուսիանրն նամը Գավգասիա էրմէնիլէրինտէն չէտիտիսէն պուղղ օլունուր իտի։ Թիւրքիատա իսէ տահա զիյատէ պուղղ օլունուր իտի, վէ օրատա հիչ պիր էրմէնի եօղ իտի քի, Զարրընթաքրընտան եվվէլքի գատար թաղիդգ կէօրիւլմմէք, վէ տէյիլ եալընըզ էրմէնիլէր, իլա թէպատա սարէք տախի պիր տէրէճէ սէրպէսթիյէ նահլ օլմագտա տբրլար։ Շու հալտէ, թաւ մուխպիրինին հէեէճանընա չօգլուզ իշթիրաք իթմէմէքտէ սէրպէսթիլ։

Պունունլա պէրապէր, ահվալը հազրէտէ էշէտտը լիւզում կէօրիւլէն ըսլահաթընն իճրասը, տէեկի Ռուսիանրն, պէլքի սայիր տէվլէթլէրին տէ մատտի վէ մանէվի միւտախէլաթընն պիթիւն գաբուլարընը գաբամաղա էն ալա թէտպիր օլտուղունտան, վէ եէնէ պու ըսլահաթ, մահվ օլտուղունու թաւ կաղէթասընրն զանն իթտիյի իթթիգատը պիր գաթ տահա թէչտիտէ մէտտար օլաճաղընտան, հէր խալիս էրմէնի՝ պիր ան էվվէլ ● ըսլահաթընն մէվգիի հուսուլէ կէլմէսինտէն պաչգա պիր արզուտտա պուլունամագ։

ՎԱՐԴԱՆ ԳՈՒՅՈՒՄՃՈՒ

Պէյօղլու Օթել տբր Պիգանս գարշընընտա Ն՝ 395

Մէղքիւր մաղազատա պուլունան քեաֆֆէի միւճէվհէրաթ ֆիյաթլարընտան թէնզիլ օլունարագ, ֆիյաթը մագթուէսի իլէ ֆիրուսթի օլունաճագ տբր։

ՄԻԻՏՏԷԹԸ ՍԱԹԸՇ

Ե/15 Դեկտեմբերտէն 3/15 Յունվարա գատար

Մաղազա աչրգ տբր սապահ սաաթ 4½ տան կէճէնին սաաթ 5 ինէ գատար։

ՍԷՐՎԷԹ ՎԷ ՀԱՄԻՑԷԹ

Սէրվէթ՝ պախթ ու իգպալընն պիր պախչայիի բիւրասայիչի վէ տահա տօղրուսը ճէնապը Հագգընն պիր նիյմէթը մախսուսէսի օլուպ, անճագ պու նիյմէթը սամէտանիյէյէ մաշհար օլան պէնիի ատէմ՝ հիւսնիւ խթիմալ իլէ իհթիյաճլար, զարուրէթլեր, սէֆալէթլեր, ֆէլաքէթլեր տէֆ իտեճէք օլուր իսէ, հէմ Ալլահ վէ հէմ ինսան ինտինտէ տէրճէճի նիհայէտ մագպուլ՝ վէ միթէպէր օլաճաղընտա զէրրէ գատար չիւպհէ եօգ տբր։

Վագաա էքսէրիա սէրվէթ ու սաման սահիպի օլանլար պէօյլէ պիր իմթիյազը ըէպպանինին գըյմէթինի պիլմէյիպ, էմալ ու ագրանընա իմատա ու մուավէնէթ իթմէք չէօյլէ տուրսուն, քէնտիլէրի պիլէ օ նիյմէթի թէլէզզիւղ իթմէզլէր, վէ նիհայէթը էօմիւրլերինէ գատար իճրա իթտիքլերի էֆալ ու մուամէլաթտա եատ ութիզքեար օլունաճագ հիչ պիր էսերը խայր պրագմազլար։ Լաքին սահիպի սէրվէթ օլմալարը,յա պէրապէր, ֆագիլէթ վէ համիյէթ վէ չէֆագաթ իլէ մութթասըֆ պուլունան օլ զէվաթը մուազզամ՝ ճէնապը Հագտան քէնտիլէրինէ պախչ օլունան նիյմէթի, ինսանիյէթբէրվէրանէ պիր թարզտա իսթիմալ իտէրէք, Ալլահրն թէպէրրիքեաթընա, ճէմիյէթը պէչերիյէնին մէտհ ու սիթայիշինէ, վէ կիւրուհը ֆուգարա վէ միւհթաճիյինին տախի տուվասընա նաիլ վէ մազհար օլուրլար։

Իշթէ մէմլէքէթիմիզ ասհապը սէրվէթ սէրամէտանընտան Մ՝ Ժօրժ Զարիֆի հազրէթլերինին՝ պու զապիլտէն օլուպ, հագիգաթէն էօթէյտէն պէրու կէրէք մէնսուպ օլտուղու Ռում միլլէթինէ վէ կէրէք միլլը միխթէլիֆէի սարիէյէ իթտիկի քիւլիյէթլի մուավէնէթը մատտիյէ վէ հըմայէ ինանմամագտա գատար կէճ-քիւմէթ թարաֆընտան եվվէլքի գատար թաղիդգ կէօրիւլմմէքտէ, վէ տէյիլ եալընըզ էրմէնիլէր, իլա թէպատա սարէք տախի պիր տէրէճէ սէրպէսթիյէ նահլ օլմագտա տբրլար։ Շու հալտէ, թաւ մուխպիրինին հէեէճանընա չօգլուզ իշթիրաք իթմէմէքտէ սէրպէսթիլ։

Պունունլա պէրապէր, ահվալը հազրէտէ էշէտտը լիւզում կէօրիւլէն ըսլահաթընն իճրասը, տէեկի Ռուսիանրն, պէլքի սայիր տէվլէթլէրին տէ մատտի վէ մանէվի միւտախէլաթընն պիթիւն գաբուլարընը գաբամաղա էն ալա թէտպիր օլտուղունտան, վէ եէնէ պու ըսլահաթ, մահվ օլտուղունու թաւ կաղէթասընրն զանն իթտիյի իթթիգատը պիր գաթ տահա թէչտիտէ մէտտար օլաճաղընտան, հէր խալիս էրմէնի՝ պիր ան էվվէլ ● ըսլահաթընն մէվգիի հուսուլէ կէլմէսինտէն պաչգա պիր արզուտտա պուլունամագ։

ՎԱՐԴԱՆ ԳՈՒՅՈՒՄՃՈՒ

Պէյօղլու Օթել տբր Պիգանս գարշընընտա Ն՝ 395

Մէղքիւր մաղազատա պուլունան քեաֆֆէի միւճէվհէրաթ ֆիյաթլարընտան թէնզիլ օլունարագ, ֆիյաթը մագթուէսի իլէ ֆիրուսթի օլունաճագ տբր։

ՄԻԻՏՏԷԹԸ ՍԱԹԸՇ

Ե/15 Դեկտեմբերտէն 3/15 Յունվարա գատար

Մաղազա աչրգ տբր սապահ սաաթ 4½ տան կէճէնին սաաթ 5 ինէ գատար։

ՍԷՐՎԷԹ ՎԷ ՀԱՄԻՑԷԹ

Սէրվէթ՝ պախթ ու իգպալընն պիր պախչայիի բիւրասայիչի վէ տահա տօղրուսը ճէնապը Հագգընն պիր նիյմէթը մախսուսէսի օլուպ, անճագ պու նիյմէթը սամէտանիյէյէ մաշհար օլան պէնիի ատէմ՝ հիւսնիւ խթիմալ իլէ իհթիյաճլար, զարուրէթլեր, սէֆալէթլեր, ֆէլաքէթլեր տէֆ իտեճէք օլուր իսէ, հէմ Ալլահ վէ հէմ ինսան ինտինտէ տէրճէճի նիհայէտ մագպուլ՝ վէ միթէպէր օլաճաղընտա զէրրէ գատար չիւպհէ եօգ տբր։

Վագաա էքսէրիա սէրվէթ ու սաման սահիպի օլանլար պէօյլէ պիր իմթիյազը ըէպպանինին գըյմէթինի պիլմէյիպ, էմալ ու ագրանընա իմատա ու մուավէնէթ իթմէք չէօյլէ տուրսուն, քէնտիլէրի պիլէ օ նիյմէթի թէլէզզիւղ իթմէզլէր, վէ նիհայէթը էօմիւրլերինէ գատար իճրա իթտիքլերի էֆալ ու մուամէլաթտա եատ ութիզքեար օլունաճագ հիչ պիր էսերը խայր պրագմազլար։ Լաքին սահիպի սէրվէթ օլմալարը,յա պէրապէր, ֆագիլէթ վէ համիյէթ վէ չէֆագաթ իլէ մութթասըֆ պուլունան օլ զէվաթը մուազզամ՝ ճէնապը Հագտան քէնտիլէրինէ պախչ օլունան նիյմէթի, ինսանիյէթբէրվէրանէ պիր թարզտա իսթիմալ իտէրէք, Ալլահրն թէպէրրիքեաթընա, ճէմիյէթը պէչերիյէնին մէտհ ու սիթայիշինէ, վէ կիւրուհը ֆուգարա վէ միւհթաճիյինին տախի տուվասընա նաիլ վէ մազհար օլուրլար։

Իշթէ մէմլէքէթիմիզ ասհապը սէրվէթ սէրամէտանընտան Մ՝ Ժօրժ Զարիֆի հազրէթլերինին՝ պու զապիլտէն օլուպ, հագիգաթէն էօթէյտէն պէրու կէրէք մէնսուպ օլտուղու Ռում միլլէթինէ վէ կէրէք միլլը միխթէլիֆէի սարիէյէ իթտիկի քիւլիյէթլի մուավէնէթը մատտիյէ վէ հըմայէ ինանմամագտա գատար կէճ-

ՄԷԾԵԱԹԻՊ

ԷՐԶՐՈՒՄ

Մահալը մէկքիւր մուխպիրիմիզէն մէվրուտ մէքթուպ տբր։

Կարին 22 Նոյմ՝ 1880

. . . Խմբագիր,

Ամսոյս 16ին Գաւառական ընդհանուր ժողով գումարեցաւ Ա. ռաջնորդարանի, որոյ օրակարգն էր տարեկան բացումն և քաղվարչութեան անդամոց ոմանց հրաժարականը։

Գեր. Նախագահը մի համառօտ ճառով ատեանը բացաւ (պատճէնը ներփակեալ կը դրկեմ) յորմէ յետոյ ժողովը խնդրոց կարգին անցնելով Վարչութեան անդամոց հրաժարականը ուշադրութեան առաւ և նկատելով թէ արդէն իրենց շրջանին լրման 4 ամիս մընացած է, չընդունեց զայն և շատ սիրալիութեամբ և թախանձանքներէ յետոյ վերջապէս յաջողեցաւ Վարչութեան յանձնառութիւնը վերստանալ և որոյ համար յոտին կանգնելով իւր շնորհակալութիւնը մատոյց։

Նախընթաց օրը առ Գեր. Ա. ռաջնորդն հինգ ստորագրութեամբ մի հարցագրութեան պատճէն մատուցուած ըլլալով, դիտելէ մանէվիյէսի՝ միւշարիլէյհին չէօհրէթը չէֆագաթքեարանէ վէ համիյէթմէնտանէսինի չար ագթարը ալէմէ նէշր ու իշաա իթմիշ վէ զէմանէնին կրէսիսի օլմասը յալա պէրապէր, ֆուգարա պապասը օլտուղունը տա իլան իյէմիշ տիր։ Թէսէլլի օլունաճագ պիր զարուրէթ, մուավէնէթ իտիլէճէք պիր թէէսիսաթը ումմիյէ պուլունունճա, Մ՝ Ժօրժ Զարիֆի տայմա էն զիյատէ իանէ վիրէնլէր միյանընտա պուլունտրղը կէօրիւմէքտէ տիր։ Իշթէ պու տէֆա տախի մէվսիմի չիթա միւնասէպէթիյէ, չու զաթը համիյէթսրֆաթ խուսուսի պիր ֆիրլի ինանիյէքեարանէտէ պուլունմուշ տբր։ Շէօյլէ քի, Մ՝ Զարիֆի՝ եագանճագ քէօմիւրլերի օլմայան միւհթաճիյնի տերխաթը իտէրէք, Սթամպօլա պիր կէմի քէօմիւր կէթիրթմիշ, վէ պատէհու պիր միւհթաճիյին ճէտվէլը էսամիսի իսթէյլպ էլէ կէյիրմիշ տիր։ Իշպու միւհթաճիյինին պէհէրի՝ չիֆթէ պիր բուսուլա ախզ իտէրէք, պու բուսուլանրն պիր նիսսէսինի սէֆինէի մէղքիւրէտէ քէօմիւրին թէվզիինէ մէմուր օլան քիմէանէյէ արզ իտէճէք վէ տիկէր նիսսէսինի տէ գաբատանա վերճէք տիր։ Մէրգում գաբատան վերիյէն քէօմիւրի էվվէ գատար կէօթիւրմէք իշիւն մէճճանէն պիր համմալ վերիր։ Իշպու մուամէլաթրն սեպեպի շու տբր քի, մէճճանէն վերիյէն քէօմիւր՝ սուրէթը մունթազամտէ թէվզի օլունսուն։

Իշթէ պու զաթը համիյէթսրֆաթ՝ բիճճա ու սաատէթին տէրճէճի նիհայէսինտէ պուլունարագ, մէվսիմի չիթանրն շու չիտտէլի էանասընտա սրճաճգ վէ միւղեյյէն օտա վէ սսլօնլարընտա օթուրուպ իսթիրահաթ իթտիկի սբրատա, պիր ավուճ քէօմիւրիւն ահրընը չէքէն ֆուգարա վէ միւհթաճիյնի էպնամ ատէմի էքսէր ասհապը սէրվէթ կիպի քէօշէի ֆէրամուշտա պրագմայրպ տէրխաթը իթմիշ, վէ խուսուսիյէ շու եօրթու կիւնէրինտէ անլէրին մուավէնէթինտէ չիթապ իտէրէք, վագը օլան թէէլլիսինի պիր գաթ տահա զբյմէթաթ էյլէմիշ տիր։

Հէման ճէնապը Հագգ նիմունէի ֆագիլէթ ու չէֆագաթ օլան պէօյլէ պիր ֆուգարաբէրվէր վէ ինանիյէթքեար զաթըն զիգբյմէթ հայաթընը պէրտէվամ իտտուպ, տահա նիչէ իանէ վէ մուաէնէթլերտէ պուլունմասընա միւսատատ պույուրմասընը ումմամ նամընա օլարագ թէմէնին վէ նիյաշ էյլէրիզ։

ՄԷԾԵԱԹԻՊ

ԷՐԶՐՈՒՄ

Մահալը մէկքիւր մուխպիրիմիզէն մէվրուտ մէքթուպ տբր։

Կարին 22 Նոյմ՝ 1880

. . . Խմբագիր,

Ամսոյս 16ին Գաւառական ընդհանուր ժողով գումարեցաւ Ա. ռաջնորդարանի, որոյ օրակարգն էր տարեկան բացումն և քաղվարչութեան անդամոց ոմանց հրաժարականը։

Գեր. Նախագահը մի համառօտ ճառով ատեանը բացաւ (պատճէնը ներփակեալ կը դրկեմ) յորմէ յետոյ ժողովը խնդրոց կարգին անցնելով Վարչութեան անդամոց հրաժարականը ուշադրութեան առաւ և նկատելով թէ արդէն իրենց շրջանին լրման 4 ամիս մընացած է, չընդունեց զայն և շատ սիրալիութեամբ և թախանձանքներէ յետոյ վերջապէս յաջողեցաւ Վարչութեան յանձնառութիւնը վերստանալ և որոյ համար յոտին կանգնելով իւր շնորհակալութիւնը մատոյց։

Նախընթաց օրը առ Գեր. Ա. ռաջնորդն հինգ ստորագրութեամբ մի հարցագրութեան պատճէն մատուցուած ըլլալով, դի-

ւանին յանձնուեցաւ. սոյն միջոցին պատգամաւորութեան մը ձեռօք 150 ստորագրութենէ բաղկացեալ ուրիշ հանրագիր մ'ալ ներկայանալով, Ատենապետ Պալարեան էֆ. Նիստը դռնփակ յայտարարեց և այս երկու հանրագրոց վրայ դարձաւ ժողովոյն ուշադրութիւնը։

Առաջինը կ'առաջարկէր նախ, մինչև ազգային տուրքը հաւաքուելով դրամները սնտուկին մէջ պատրաստ չլինին վարժարանաց միութիւն չըլլայ։

Բ. 1880 ներկայ տարւոյս ազգային սնտուկին հաշիւ և ելև մուտքը ցոյց տալ։

Գ. Գեր. Առաջնորդին ամսական չորուի այլ իւր իրաւունքներն ինքն ստանայ։

Դ. Նորեկ վարժուհեաց ամսականը առ այժմ ազգային սնտուկէն չտրուի։

Ե. Վանքերը պայմանի տակ հոգաբարձութեանց յանձնել, զի 15 տարիէ ի վեր արդիւնք մը առաջ եկած չէ։

Զ. Անվայել արձանագրութիւն ունեցող անձանց պաշտօնն է քաշուիլը։

Ժողովը սոյն 3 ստորագրութիւնը իբր հանրագիր չճանչնալով բուն հանրագրութեան թուղթը պահանջեց ներկայացեալ պատգամաւորութենէն, որ փոքր ինչ դժուարանալէ յետոյ, վերջապէս բուն հանրագիրը երևան հանեց 140ի չափ ստորագրութեամբ։ Բ. հանրագիրը վարժարանաց միութիւնը և անյապաղ բարեկարգութիւնը կը պահանջէր և ստորագրողք իրենց վրայ բաշխուած ազգտրոց գումարը պատրաստած ըլլալով պատգամաւորութեան մը ձեռօք ժողովոյն կը ներկայացնէին։ Ատենապետը ի դիմաց ժողովոյն շնորհակալութիւն մատոյց և իրենց փափաքանաց գործադրութեանը աշխատել խոստացաւ։

Սոյն երկու հանրագրոց վրայ հարկ եղած տեղեկագրութիւնը ընելու համար 3 անդամէ բաղկացեալ մասնաժողով մը կազմուեցաւ և սորա տեղեկագիրը ստանալով պարտ ու պատշաճ տնօրինութիւն ընել 21 օր ետք գումարելի նատին թողուեցաւ։

Տէր Խմբագիր, ահա այսպիսի հակառակութիւնք՝ որոնք անձնական կրից ծնունդ են և եթ, կը շփոթեն այն խորհուրդներն ու գաղափարներն, որք հաղիւ համաձայնած և կարնոյ յառաջդիմութիւն արտադրելու սահմանուած են։

Այս միութեան յետաձգումը պահանջողներն այնպիսի անձինք են, որք կը խօսին, չատ կը խօսին, միշտ կը խօսին և միմիայն կը խօսին. գործելու ատեն նոքա հոս չեն, իսկ դրամ տալու ծակէ ծակ կը փախչին և այսպիսեօք միթէ դրամը պիտի պատրաստուի և միութիւն ըլլայ։

Կարնեցին չատ իսկ շնորհակալ կը լինի, եթէ այդ ազգասէրները ոչ տուրք տան, ոչ ալ ամեն ատեն խառնակութիւններ հանելով ազգային յառաջդիմութեանց խոչնդոտ կանգնին։

Ես իսկ շնորհակալ պիտի լինիմ եթէ չ'ստիպեն զիս իրենց ամէն նպատակներն ու մեքենայութիւնք երևան հանելու և ցուցընելու աշխարհի իրենց շահադիտական նկատումները։

—

Պալատէքի մէգթուպտա գիքը օլուանան նուիթգըն սուրէթի տիր.

Տեարք Երեւելիանք Բարձր Հայոց

Ժողովոյս ներքին կանոնադրութեան Ա. յօդուածոյն համեմատ կուգամ արտասանել առաջիկայ 1880—81 տարւոյ նիստերու բացումը։

Ամառնային ամիսները հանգստեան, իսկ ձմեռնայինները աշխատութեան շնորհել, մինչ ամէն աշխարհաց ընդհանուր ժողովներուն սովորութեան համաձայն է, մեր գաւառական կենաց ևս քանզևս ճահաւոր կը տեսնուի։

Բացման առթիւ սովորութիւն է ակնարկ մը նետել անցելոյն և ակնարկ մը ալ ապագային վրայ, պատմել գործուածը և առաջարկել գործուելիքը։ Նորստացիկ պաշտամանս առաջին ամիսներուն մէջ կատարեալ բան մը գործելու ժամանակին սղութիւնն իսկ չէր ներէր, որով և հաղիւ կարող եղանք դաստիարակութեան խնդրոյն բարեկարգութեանց ձեռնարկել, զօրացեալ որոշողութեամբն՝ զոր օգոստոսի առաջին աւուր նիստին մէջ տուաւ պատկառելի ժողովդ։ Այն որոշողութեան կատարումը վարչութեան քաղ. ժողովը, յատուկ բարեկարգիչ յանձնաժողովոյ մը յանձնեց, որ ամէն դասու անձերէ բաղկացեալ է։

Գործադրութիւնը տակաւ կը յառաջէ և ակն ունիմ թէ կատարելապէս ալ պիտի իրականայ, վասն զի ակն ունիմ միանդամայն թէ կարնեցւոց խոհականութիւնը և ազգասիրութիւնը պիտի յաղթեն ամէն խոչընդոտաց, որ իւր ճշմարիտ բարութեան դէմ կը դնին։

Ազգս ժամանակին կորստեան չարաչար հետևանաց վրայ իւր դըժբաղդ փորձառութեամբ խրատուեցաւ։

Ազգային նկատմամբ Ձեր աշխատութեանց ծրագիրը պատրաստելու կէտին, վարչութեան քաղ. ժողովոյն Անդամք մասնաւոր հրաժարականներով քաշուիլ սկսան և դիտէք որ այդ պատրաստութիւնը ուղղակի վարչութենէն կախումն ունի։ Երբ այդ հրաժարականք սակաւաթիւ էին, անձնական աշխատութեամբ ետառնել տալու ճգնեցայ. բայց երբ անոնց թիւը մեծամասնութիւն եղաւ, պարտաւորեցայ բերել զայն Ձեր Ատեանին առջև ինչպէս և Օրակարգին մէջ տեսաք։ Հոս վարչութիւն և Երեսփոխանութիւն ուղղակի խորհրդակցելով կրնան որոշել ինչպէս որ ազգային ներկայ կացութեան աւելի օգտակար կը դատեն։

Պարտաւոր եմ յայտարարել թէ այդ հրաժարականին չարժառիթը՝ Նախագահին Անդամոց, և Անդամոց իրարու վրայ գանգատը չէ, և ապահովութիւն ևս տրուած է ինձ թէ Անդամոց աշխատակահին վրայ գանգատը չէ։ Թերևս մեր Վարչական ժողովոց ներքին կազմակերպութեան արդիւնքն է որ կարի աշխատալի կը ձևացնէ վարչական ժողովականութիւնը. կեդրոնը զայս բուժելու համար նոր ձևոյ մը ձեռնարկեց, որոյ յաջող ելքը կրնայ դաւառաց ալ օգտակար լինել, սակայն այս ներկայիս համար չէ և այսօր կը մնայ Ձեզ Վարչութեան քաղ. ժողովը պահել կամ նորոգել, որ ապա անոր ձեռօք Ձեր աշխատանաց ծրագիրը պատրաստուի։

Բաց աստի հարկ կը համարիմ զեկուցանել թէ վիճակայնոց խնդրանօք և Ազգ. Պատրիարքարանի որոշողութեամբ կեղոյ և Դերջանու, և Խնուսայ վիճակները միացան մեզի հետ իբր յարակից վիճակք, ոչ իրենց դրից եղծմամբ, այլ գլխաւոր վիճակիս հետ անմիջական յարաբերութեանց կապերով. և հարկ է որ օրինաւոր և կանոնաւոր ձեւերով որոշուին նոյն վիճակաց ներքին վարչութեանց ձեւը և վիճակիս հետ ունեցուելիք յարաբերութիւնները, և թէ ի՞նչպէս պիտի ներկայացուին անոնք ժողովոյդ մէջ։

Արժ. Հարք և Մեծ. Տեարք, տակաւ կընդարձակին Ձեր և մեր աշխատութեանց սահմանները և տակաւ կաճին պարագայից հոլովելովը պիտոյից չափը և հարկը։ Նոր ժամանակք կստիպեն զմեզ նորոգել, և յառաջադէմ ազգաց վիճակին նախանձնիս, յառաջադէմ ազգաց զոհողութեանց զմեզ պէտք է յորդորէ։

Վստահ եմ թէ Ձեր ուխտը հաստատուն է ի մասինս, ինչպէս կը յայտարարեմ թէ հաստատուն է և իմս, մաղթելով վասն իմ Ա. մենակալին Աստուծոյ օրհնութիւնը և բարեսէր կարնեցւոցդ օգնութիւնը։

ՍԻՎՐԻ ՀԻՍԱՐ

—

Խուսուսի օլարագ աթիտէքի մէքթուպու արմըշդ ուր.

4 դեկտեմբեր 1880

Մեծ. Խմբագիր,

Այս պահուս յորում Հայաստան արիւնաքամ կը լինի երկարատև դառնադէտ սոլոյ մը տառապանաց մէջ, երբ ձմեռն սեմոց վրայ հասած է տխուր արկածից՝ հեծեծանաց և ցաւոց շղթայ մը ձգելով ղհետ իւր, երբ թշուառութիւնն և Հայ երեխայն երկուրեակ կը ծնանին, երբ մայրենի գրկաց մէջ փոխանակ անոյշ կաթին՝ նորածինն կենաց դառնութեան մրուրը կը ճաշակէ, երբ աշխարհային կենցաղոյ մրրիկը նորա որորանին մէջ իսկ կը խուժեն և հէք մանկիկն կը զոփայ իւր հէք ծնողաց պէս. Հայաստանէն դուրս ևս կան Հայեր՝ վիճակակից իրենց այդ վշտակուր հայրենակցաց։ Եթէ մինչ մայր Հայաստան աղերսարկու ականջիկ կը դարձընէ օտար երկնից ներքև նժդեհեալ որդւոցն և մինչ սոքա կը փութան օգնութիւն ընձեռել նմա, համակրութեան կապ մը զիրենք կը միացընէ, անշուշտ այդ համակրութիւնն որ առաւել սերտ կը լինի վիճակակից եղողներու մէջտեղ՝ պիտի ծառայէ սփոփանք ածելու փոքր Ասիոյ այլ և այլ կողմերն սովալլուկ հեծող Հայոց համար ևս և եղբայրական սէրն առաւել արծարծելու և տեւողական ընելու նոցա մէջ։ Արդէն՝ ինչպէս անցեալ տարի, նոյն և այժմ՝ Պիլէճիկ, Զալգարա և այլն աղաղակ բարձած են ողորմագին։ Սիվրի Հիսար ևս սոցա կարգն է։

Մինչ ուղեւորն Էսկի Շեհիրէն մեկնելով և Թիմբէքոսի հովիտը թողլով կը բարձրանայ դէպ յայն բլրակներն որ Ծանգարիոսի և իւր այդ օժանդակին մէջ տեղ Ջրոյ բաժանման գիծը կը կազմեն, ընդարձակ լեռնադաշտ մը կը տեսնուի՝ գրեթէ անչրդի և խոպան ուր դալարիք չկան, վասն որոյ ի հնումն Ցոյնք Աքսիլոս այսինքն՝ անփայտ կը յորջորջէին այն կողմերն։ Մարախներն ևս սոյն տեսարանն անղուարթ ընելու ծառայած են։ Այս լեռնադաշտին մէկ ծայրն լերանց շարք մը կայ դալարագաճնուտ ժայռերէ կազմեալ ցրցուն և այլանդակ ձևերով և այս լերանց ետևն անջատ սարի մը ստորոտն կը գտնուի Սիվրիհիսար երկայնանիստ դրիւք, և դէպ ի հարաւ Էմիր-տաղիի ստորոտը տարածուող դաշտի մը վրայ կը նայի, ուր կանգուն կային երբեմն Պիսինոս (այժմ՝ Պալը-հիսար), Ամորիոն փռիւգական քաղաքն, և այլք։ Բայց անցեալ ժամանակաց ճոխութիւնն և փայլն այժմ մնացած չէ։ Այս դաշտաց բնակիչներն պրօն տուող այծերու տեսակը կը տածեն, և ընդհանրապէս իրենց՝ ապրուստն սոյն միջոցաւ կը հայթայթեն՝ քիչ պարապելով երկրագործութեամբ որոյ համար աշխարհագրական դիրքն և տնտեսական հանգամանքն ևս շատ յարմարութիւն չեն ընծայեր։ Բնակիչք որ այսպէս քիչ մը մեղկ վարժուած են յառաջագոյն, 1874ի սովէն մեծապէս վնասուեցան, և անցեալ տարուան կենդանեաց կոտորածն իրենց նեղութիւնքը բազմացոյց, որոց վրայ յաւելան նաև այս ամառ մարախներուն յառաջ բերած չարիքն, որք մշակուած դաշտերն յաւեր և յապականութիւն դարձուցին, և բոլորովին կորդ երկրի մը տեսքը տուին։ «Դիմեաց ջորեակ և թռեաւ» այլ ձգեց արտերուն մէջ իւր ձուերն, որք դալ տարի նորանոր ճիասներ տալ կը սպառնան։ Սոյն առթիւ հարկ կը համարիմ յիշել աստ այն հետագրգռական յայտնութիւններն զոր մարախոց տուած ճիասներուն և սոցա առաջքն առնելու միջոցներուն վրայ քննութիւն մը ընելու նպատակաւ 1879ին Ամերիկայի Միացեալ Նահանգաց կառավարութեան կողմանէ կարգեալ յանձնաժողովն տեսակցրի մը մէջ ըրած է։ Սոյն տեղեկագիրն կ'ըսէ թէ մարախներն անդարար ուտելիք են, եթէ իրենց թևերն փրցուելով նետուելէ յետոյ՝ երկու ժամու չափ բաւական քանակութեամբ ջրոյ մէջ խարշուին աղով և պղպեղով համեմեալ, հիւթիչ արգանակ մը կը լինի։ Թէ՛ խարշեալ, թէ խորովեալ և թէ՛ տապակեալ մարախն ախորժելի կերակուր է, և երկար ժամանակ կրնայ պահուիլ լեսեալ կամ ճնշեալ։ Զուկ որսալու համար լաւ խայծ կը լինի, և արտերը պարարտացընելու համար ևս կը գործածուի։ Տարրբանք մրջնաճան թթուուտ (ասիտ ֆոռմիք) կը հանէն անկէ.

Գալով դարձեալ Սիվրիհիսարի ազգայնոց վիճակին, սոքա արդէն վերոյգրեալ արկածներուն, ինչպէս նաև 1876ին պատահած մեծ հրդեհին երեսէն ազքատացած էին։ Սոյն հրդեհն յաճիւն դարձուցած էր հաղարի չափ տուն և եկեղեցին իւր կալուածներովն և վարժարաններովն հանդերձ։ Տաճկա-Ռուսական պատերազմէն յետոյ թղթադրամոց բարձման ժամանակ քաղաքիս ժողովուրդն մեծապէս տուժած էր՝ բովանդակ Թիւրքիոյ հասարակութեան պէս։ Հետզհետէ ժամանող այն բազմադիմի աղէտք և այս տարուան արմտեաց գնոյն տարապայման բարձրութիւնն (իբր 24 օխանոց մէկ չափն՝ 60 ղրուշ) սոսկալի տուայտանք և չքաւորութիւն առթեցին մերաղնէից մէջ։ Եւ սակայն այս ժողովուրդն միշտ համակրութեան արժանի եղած է։ Երբ պայծառ կացութեան մէջ կը գտնուէր, երբէք նպաստ չէ ղացած ազգային հաստատութեանց՝ որ ուրեք և լինէին։ Երբէք անմասն չէ եղած այն հանգանակութեանց որոց աստ կամ անդ կը ձեռնարկուէր ազգօգուտ նպատակներով։ Նշանաւոր է իւր մանկուցն կրթութեան համար ըրած ջանիք։ և քաղաքակիցներէն ականաւորն՝ Մեծ. Յակոբ էֆէնտի Ներսիսեան հոյակապ վարժարան մը կառուցած է ի նորոյ իւր ծախիւք, ուր երեք հարիւրի չափ մանկունք ձրի կը դաստիարակուին։

Եթէ յիշուած բոլոր պատճառներէն զատ մտածուին նաեւ չբաւական ճանապարհաց վրայ տիրած անապահովութիւնն և գործոց դադարումն, կարելի է երևակայել թէ ի՛նչ աստիճանի հասած կը լինի այս ժողովրդեան չարչարանքն։

Արդէն տեղւոյս Հայ հասարակութիւնը ներկայացնող ազգային մարմինն կեդրոնական վարչութեան դիմած է դարման և նպաստ խնդրելու համար։ Յուսալի է որ վարչութիւնն միջոցներ կը հոգայ ձեռնունայն չհանելու համար զայն և աստ Հայ տարրն յանկածութիւն չդատապարտելու։

Սովելոց խնամատար կեդրոնական Մասնաժողովոյ ուշադրութիւնն ևս կը հրաւիրուի։ Սոյն Մասնաժողովն որ տառապեալ Հայոց աղաղակն լսելի ըրած է ամենէն հեռաւոր երկիրներու մէջ բնակող մեր ազգակիցներուն, և ի չորեցունց ծագաց աշխարհի օգնութիւն հասուցած է ի Հայաստան, միակ հաստատուն սիւնն է յոր կը փակին այն ամէն Հայք որ անդնդին եզերքն անկեալ և դահավիժելու մօտ են։ Սիվրիհիսարցիք ուրիշ տեղերու Հայոց չափ իրաւունք ունին կարեկցութիւն տեսնելու։

Կը յուսամ, մեծարոյ Խմբագրապետ Տէր, որ սոյն գրութեանս անկիւն մը շնորհելու կը բարեհաճիք Ձեր պատուական լրագրոյն մէջ, և կանխագոյն շնորհակալեացս հետ կընդունիք խորին յարգանացս հաւատիքն։

Խ. Ռ—ԵՆ

ՕՆ ԱԼԹԸՆՃԸ ԼՈՒԻ

ՎԷ

ՖՐԱՆՍԱՆԸՆ ԻՄԹԻԼԱԼԸ

(ՐԷՎՕԼԻՍԻՕՆ)

ՄԻԻԷԼԼԻՖԻ

ԱԼԷՔՍԱՆՏՐ ՏԻՄՄԱ

ՕՆ ԵՏՏԻՆՃԻ ՖԱՍԼ

(1008 ՆԻՍԷՐՈՆ ՊԷՎՄ)

Օ կիւնիւ Տօգթէօր Կիյէօթէն Մ. Նէքէր իւզերինէ կիւզել պիր նութգ իյրատ իթմէքտէ իքէն, Մ. Նէքէր ինֆիսալ իթմիշ, վէ Պրիւքսէլ եօլու իւզերինտէ եիրմի միլ գատար մէսաֆէ եօլ ալմըշ իտի։

Պու չէյլեր հէք հիւքիւմէթը միւսթէպիտանէյի հագիգաթէն սէվկինէրին էֆքեարընա գարշը, Նէքէրին ինֆիսալընը իսթէմէյէն մարէշալ տը Պրօկլինին էֆքեարընա գարշը, մումարիէյհ Նէքէրին ազլընը իսթէյէն վէ ֆագաթ օ հալտէ եիւզ պին ատամ վէ եիւզ միլեօն թալէպ իտէն տը Պրըթէօյլին էֆքեարընա գարշը վուգուա կէլմէքտէ իտի։

Գրալիցա՝ տը Պրըթէօյլէ ճէվապը մուվաֆագաթ վերբէք, • գատար ատամ վէ օ գատար ագչէնին քէնտիսինէ իթա օլունաճաղընը պէյան իթմիշ իտի։

Վէ սէրայ՝ Մ. տիւգ տ'Օրլէան կիպի ալթուն եաբմագ իստատասընտա պուլունմատըղը ճիհէթլէ, գայմէ եաբմաղա պաշլատը։

Պայլի չէօյլէ տեմիշ տիր.

«Բէֆիգլէրիմտէն բէք չօղու պու մաթպու քեաղըատան կէօրմիւշ օլտուգլարընը պանա իսպաթ իթտիլեր։»

Գիչարէ Մ. Նէքէ՛ր. մումաիլէյհ հագգընտա տէհշէթլի պիր էֆքեար վար իտի, լաքին պունա միւսթահագ տէյիլ իտի. Բարիզին իչինէ աթըլըգ տա եէնիտէն եարտմճըլըգ մէնզարէլէրինի մէյտանա կէթիրմէսինտէն գօրգուլմագտա իտի։ Գրալըն էմրի քէնտիսինէ իշար օլունտուգտա սուֆրատա իտի. տավէթիլէրինին էօնիւնտէ ֆէնասընա կէլտի. լաքին մէմուրիյէթի իւզերինէ թէէսսիֆ իտէրէք, թասամտան սօնդրա եաբընըզ գարըսըյլա վէ քէրիմէսինէ պիլէ խապէր վերմէքսիզին հարէքէթ իթտի։

Հալ պու քի գօրգաճագ նէ վար իտի։ Պու պիր նէվի Աւսթրիա թասարրուզու տէյի՞լ մի իտի, վէ Մարի Անթօանէթ՝ Բօայալ—Գրավաթըն Շարանթօնտա, Բէյնախ վէ Տիէսպախընը Սէվրտէ, Նասսավընը Վէրսայլտա, Սալիս—Շամատընը Իսիտէ, Պէրսինի հիսարլարընը Մէթթէպը Հարպիէտէ, Եսթէրհազի իլէ Բէօհմերին օլ հէվալիտէ օլտուգլարընը պիլտիկի հալտէ, թէմամըյլա բահաթ տէյի՞լ մի իտի։

Հէվսի պու տէյիլ իտի. Բարիզին գրալիցասը ատտ օլունան գասթիլ հապսխանէ վէ եա գալէսինէ պիր մրգտար Ջուրցէրիալը, սասքիրի մուավինէ վազ օլունմուշ իտի. շէհրին եարըսընը հավայա ուշուրաճագ գատար գալէի մէղքիւրէնին պարուլթը վար իտի, վէ յունիս 30 տան պէրու թոբլար՝ Գուլվարլար իլէ շէհրին իչինտէ նէ կէչիպ տէօնտիկինի կէօյա սէյր իթմէք իչիւն մաղկալ տէլիքէրինտէն պօյունլարընը տիշարը չըգարմըշլար իտի։

Յուլիսին 12ինճի կիւնիւ սապահըսը Նէքէրին ինֆիսալընը Բարիզտէ հէնուզ քիմսէ պիլմէդ իտի. անճագ հավանրն պօրալը օլտուղը սէօյլէնմէքտէ իտի. հավա բէք աղբրլաշմըշ վէ էլէքթրիգէ տօլմուշ իտի։ Պիրտէն պիրէ վերվէլէլի նիտալէր իյիտիրմէքտէ իտի։ Պու կիւն Պօնվիլ «Ֆէլհա սարբլամագ» պաղբրմագտա իտի. երթէսի կիւնիւ Մարա նամընտա ինսանիյէթբերվէր կէնճ պիր հէքիմ. «Սագբնընը» եաղբյօր իտի։

Սիլահա սարբլմագ . . . քիմի՞ն ալէյհինտէ։ Սագբնմագ . . . նէ՞ շէյտէ։

Սիլահա սարբլմագ պիր օրտու ալէյհինտէ՞ . . . Սագբնմագ սեբայտա՞։

Էհալիյի խանէլերինտէն՝ տիշարը չըգմամաղա վէ թօբլանմամաղա տավէթ իթմէք իչիւն երթէսի կիւնիւ սապահլայըն հէր սօգագ քէօշէսինտէ պէօյուք եաֆթալար եաբըշտըրըմըշ, վէ իրի եաղբլարընա «Գրաֆ Բարֆընտա» քէլիմէլերի եաղբլմըշ իտի։

Պու կիպի եասագլարընն հէր վագթ նէ թէէսիրի օլուր իտի ասէ, մէղքիւր եաֆթալարընն տա այնի թէէսիրի օլմուշ իտի, եանի հէր քէս տիրնէմէեիպ սօգաղա չըգմըշ իտի։

Կիւնտիւզէ տօղրու ատէմին պիրի աբալ թաբալ Բալէ—Բօայալ պաղչէսինէ կիրեր վէ նէքէրին ինֆիսալընը խապէր վերիր։ Պու խապէր օ գատար մէմուլ օլունմաղ վէ օ գատար ագբլսըղճա պիր խապէր իտի քի, էհալի՝ պու խապէրի կէթիրէնին ռամոռը ամդ (ճիւմհուրիյէթ՝ ումուրը ամմէէտէն բէք ուզագ տէյիլ իտի.) տիւմանլարընն տէլլալընը ատտ իտէրէք։ Սիրքին հավուզլարընա աթմագ իսթէր։

Լաքին պիր ազ սօնրա պիր իքինճի վէ իւչիւնճիւ խապէրճի տահա կէլիր։ Արթըգ շիւպհէ եօգ տրը. գրալ պիր մուամէլէի միւսթէպիտանէտէ պուլունույօր, վէ պու մուամէլէնին պիրինճի բաթլաղը՝ Նէքէրին ազլի իտի։

Պունուն իւզերինէ Բալէ—Բօայալտան եանի այնը թէրթիպ օլունմուշ պիր իսթիլալ մէրքէզին. տէն անիտէ էմրիէր սուտուր իտէրէք Բարիզին հէր թարաֆընա կիտէր։ Հէր քէսին տէ իթաաթա միւսարէաթ իթտիկի պու էմրերի քի՞մ վերմէքտէ իտի։ Պունու քիմսէ պիլմէդ իտի. պու էմրի վերէն եֆենտիրը ամդ իտի . . . պու էմրէր յետոյ թղթադրամոց բարձման ժամանակ քաղաքիս ժողովուրդն մեծապէս տուժած էր՝ բովանդակ Թիւրքիոյ հասարակութեան պէս։ Հետզհետէ ժամանող այն բազմադիմի աղէտք և այս տարուան արմտեաց գնոյն տարապայման բարձրութիւնն (իբր 24 օխանոց մէկ չափն՝ 60 ղրուշ) սոսկալի տուայտանք և չքաւորութիւն առթեցին մերաղնէից մէջ։ Եւ սակայն այս ժողովուրդն միշտ համակրութեան արժանի եղած է։ Երբ պայծառ կացութեան մէջ կը գտնուէր, երբէք նպաստ չէ ղացած ազգային հաստատութեանց՝ որ ուրեք և լինէին։ Երբէք անմասն չէ եղած այն հանգանակութեանց որոց աստ կամ անդ կը ձեռնարկուէր ազգօգուտ նպատակներով։ Նշանաւոր է իւր մանկուցն կրթութեան համար ըրած ջանիք։ և քաղաքակիցներէն ականաւորն՝ Մեծ. Յակոբ էֆէնտի Ներսիսեան հոյակապ վարժարան մը կառուցած է ի նորոյ իւր ծախիւք, ուր երեք հարիւրի չափ մանկունք ձրի կը դաստիարակուին։

Եթէ յիշուած բոլոր պատճառներէն զատ մտածուին նաեւ չբաւական ճանապարհաց վրայ տիրած անապահովութիւնն և գործոց դադարումն, կարելի է երևակայել թէ ի՛նչ աստիճանի հասած կը լինի այս ժողովրդեան չարչարանքն։

Արդէն տեղւոյս Հայ հասարակութիւնը ներկայացնող ազգային մարմինն կեդրոնական վարչութեան դիմած է դարման և նպաստ խնդրելու համար։ Յուսալի է որ վարչութիւնն միջոցներ կը հոգայ ձեռնունայն չհանելու համար զայն և աստ Հայ տարրն յանկածութիւն չդատապարտելու։

Սովելոց խնամատար կեդրոնական Մասնաժողովոյ ուշադրութիւնն ևս կը հրաւիրուի։ Սոյն Մասնաժողովն որ տառապեալ Հայոց աղաղակն լսելի ըրած է ամենէն հեռաւոր երկիրներու մէջ բնակող մեր ազգակիցներուն, և ի չորեցունց ծագաց աշխարհի օգնութիւն հասուցած է ի Հայաստան, միակ հաստատուն սիւնն է յոր կը փակին այն ամէն Հայք որ անդնդին եզերքն անկեալ և դահավիժելու մօտ են։ Սիվրիհիսարցիք ուրիշ տեղերու Հայոց չափ իրաւունք ունին կարեկցութիւն տեսնելու։

Կը յուսամ, մեծարոյ Խմբագրապետ Տէր, որ սոյն գրութեանս անկիւն մը շնորհելու կը բարեհաճիք Ձեր պատուական լրագրոյն մէջ, և կանխագոյն շնորհակալեացս հետ կընդունիք խորին յարգանացս հաւատիքն։

Խ. Ռ—ԵՆ

ՄԻԹԼԷՖԷՐՐԻԳԱ

Գաղը քէօյլունտէ Լաղը պիրի քէրէսթէճինին պիրինտէն ալաճաղընը իսթէտիկի սըրատա, քէրէսթէճի՝ մէրգուտու տիւքքեանընըն իչէրիսինէչէքիպ ըէվօլվէր իլե վուրմուշ, վէ մէճրուհ Լաղ իւսկիւտար խասթախանէսինէ նաղլ օլունարագ օրատա էօրմիւշ տիր։ Գաթիլ տախի ախաղու կիրիֆթ օլունմուշ տըր։

Գաղը քէօյ գուրպինտէ Ուղուն չայըրտա պաղը հայտուտար իքի Քիւրտ ճէլէպլէրի իւղերինէ պիլ հիւճուտ գօյունարընը ղասպ իթտիքլէրինտէ, Քիւրտլէր գարշը գօյմուշ իսէլէր տէ, էօրմի տէրէճէսինտէ եարալանըպ իւսկիւտար խասթախանէսինէ նաղլ օլունմուշլար տըր։

Ճումատա երթէսի կիւնիւ ալաֆրանկա սաաթ օն բատտէլէրինտէ սէնէ պաչը օլտուղու միւնասէպէթէ Ֆրանսա Տէրսաատէթ սէֆիրի Մ. Թիսօ՝ չէհրմիզտէ մուգիմ Ֆրանսըդ միւթէպէրանընը գապուլ իթմիշ տիր։

Մանչէսթըրտա պուլունան Ռումլար՝ Ռումֆթրիգխանէսի սանտըղընա սէնէվի 30 ինկիլիզ լիրասը իսանէ վերմէքտէ օլտուգլարընտան, սէնէի հազրէթ թագսիթինի տախի պու տէֆա մէզգիւր բաթրիգխանէսէ իրսալ իթմիշլէր տիր։

Ինկիլթէրրա սէֆարէթի մայէթ վաքօրունընն պիր գաչ կիւնէտէք Մալթայա կիտէճէյի մէսմու տըր։

Գիլճիւմէ ասքէրիյէ թէգաիւտլէրի՝ մաղչլարընը Մալիյէ նէզարէթինտէն ալը իքէն զահմէթ չէքտիքլէրինտէն պահա իլէ, պունտան պէօյլէ մէնսուպ օլտուգլարը տէվարտէն ալմալարընը վէ մաղչլարընտան քէսիլէն եիւզտէ օթուզուն իատէ օլունմասընը իսթիտա իթմիշլէր, վէ պու իսթիտալարը նաղլրը տրգգաթա ալընմըշ տըր։

Իշիտիրինէ կէօրէ, Ալսթրիա չվէնտրֆէլէրինին Շարգ չրմնտրֆիլէրէրի իլէ իլթիսագը մատէսինէ պիր գարար վէրիլմէգ իւզրէ Վիէննատա պիր մուխթէլիֆ գօմիսիօն ագտընա գարար վէրիլմիշ, վէ պու գօմիսիօնա հիւքիւմէթը Սէնիյէ թարաֆընտան Վիէնննա սէֆիրի էտհէմ բաչա հազրէթլէրի իլէ նաֆիա նէզարէթի մէմուրլարընտան Մ. Կալան մէմուր իտիմէք իւզրէ պուլունմուշ տըր։

Տէրսիմ վալիսի Ֆիքրի բաչա հազրէթլէրի կէչէն հաֆթա մահը մէմուրիյէթինէ ագիմէթ իյէմիշ տիր։

Տիւն կիւնտիւզիւն Զընտան գաբուսունտա եէմիշճիլէր իչինտէ պիր սիւրիւրկէճի տիւքքեանընտան հարիդ զուհուր իտէրէք, եարընը մէզգիւր մաղազա իլէ իւզէրինտէքի օտա միհմէրէգ օլմուշ տըր։

Ճերլեռեն Հավոլին պէյանընա կէօրէ, Տէրվիշ բաչա հազրէթլէրինէ Ինքանը Իսթիյազը պիր գրթասը իհսան պույրուլմուշ իսկ տէ, Ենչանը մէզգիւր եէտը հազրէթը Շէհրիյարի իլէ միւարիւչինին կէօսիւնէ թասվիգ օլունմագ իւզրէ չիմիլիք կէօնտէրիւմէյիպ, միւշարիւչինին Արնավուտլուգճա օյան իշլերինի թէսվիյէ իտէրէք Տէրսաատէթէ ավտէթինէ թէվֆիգ գըլընմըշ տըր։

Թէրճէմանը Հաֆէթարը սէյանընա կէօրէ, Շարգ տէմիր եօլլարը գումբանիասը իլէ հիւքիւմէթը Սէնիյէ պէյնինտէ միւնազրա օյան մուգավէլէ մուճիպլինճէ, պէհէր քիւմիթրօ իչին խազինէի տէվլէթէ սէնէվի 8 պին ֆրանգ վէրիլմէսի լազըմ կէլմիյի հալտէ, չիմտիյէ գաատար պիր բարա վիրիվէտիյինտէն, էլեէվմ 60—70 միլեօն ֆրանգա պալիղ օյան մէպլաղըն իթա օլունմասը իչիւն Նաֆիա նազրը Հասան Ֆէհմի էֆէնտի հազրէթլէրի թարաֆընտան գումբանիսա պիր թէզքէրէ կէօնտէրիլմիշտիր։

ԻԼԱՆ

Եունան Միլի Պանգասը իքրամիյէլի իսթիգրազընը դեկտեմբեր 20ինճի ճումա իրթէսի կիւնիւ քէչիտէ օլունուպ գազանան նիւմերօլար պա թէյէկրաֆ գալաթա սարրաֆընտան Մ. Ֆանէթթօյա իշար օլունմուշ տըր։

Ֆրանգ	100.000	Ն°	148.583
»	10.000	»	115.909
»	2500	»	69031
»	»	»	147.479

Պէհէրի 1000 ֆրանգ գազանան նիւմէրօլար։

47024	140747
98179	166792
101626	

Պալատէ մուհարրէր գազանան նիւմէրօլարընը սահիպլէրի Գօմիսիօն խանը ալմընտա Մ. Ֆանէթթօնուն Ն° 18 մաղազասընտա սգօնթօ իթտիրուպ, պէտէլինի ախզ իտէճէքլէրի Մ. Ֆանէթթօ թարաֆընտան իլան օլունուր։

ԹԻՎԱՀԱԹ

Այտըն վիլայէթինտէ Պօղտօղան գայմագամլըղը Տէմիրճի գայմագամը սապրդ Ճէմալ էֆէնտիյէ, Վիլայէթը մէզգիւրէ տախիլինտէ Տէմիրճի գայմագամլըղը Պօղտօղան գայմագամը սապրդ Ալի Ռիզա էֆէնտիյէ։

Եանէա վիլայէթինտէ Գօնիճէ գայմագամլըղը գայմագամլըղը պիրինճի սընրֆ գայմագամլարընտան Ահմէտ էֆէնտիյէ։

Շղօտրա վիլայէթինտէ Թիրան գայմագամլըղը Բաահիմ պէյէ։

Վիլայէթը մէզգիւրէ տախիլինտէ Գավայա գայմագամլըղը Թայէար պէյէ։

Վիլայէթը մէզգիւրէ տախիլինտէ Շեյագ գայմագամլըղը Գավաա գայմագամը սապրդ Մէհէմմէտ Էվլիյատտին էֆէնտիյէ։

Էտիրնէ վիլայէթինտէ Ախթաբօլու գայմագամլըղը Ճիսրի Մուսթաֆա բաչա գայմագամ մուավինի սապրդ Տիմիթրաքի էֆէնտիյէ թէվֆիհ պույրուլմուշ տըր։

Պիրինճի օրտուլի Հիմայուն Ֆըրզա գօմանտանը Ատիլ բաչա հազրէթլէրինէ պիրինճի բիւթպէտէն պիր գըթա Մէճիտի նիշանը։

Ֆրանսա տէվլէթը ֆէխիմէսի ամաչէլէրինտէն տօգթօր Ֆարին. թէնէ իւչիւնճի բիւթպէ Մէճիտի, Տէվլէթը միւշարիլէյհանը ըճգօտրա գօնսօլօսու Մ. Լօրա իւչիւնճի բիւթպէի Օսմանի, Գանչէլէրի Մ. Պօղոշիթէ տէօրտիւնճի Մէճիտի նիշանը իթա պույրուլմուշ տըր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Աթան. Հավ.

Բարիզ 1 յունվ.

Պու կիւն Էյիզէ սարայընտա բէյիսը ճիւմհուր՝ սալը ճէտիտ սիւնասէպէթիյէ սիֆէրայը գապուլ իթալյի սրրատա, Բաբա հազրէթլէրի սէֆիրի Մօնսէնէօր Զաքի՝ Ֆրանսանին մամուրիյէթի իչիւն հէյէթը սիֆէրանընը թէվէննիյաթ վէ արզուլարընը պէեան իյէմիշ տիր։

Բէյիսը ճիւմհուր՝ հազրը պուլունան սիֆէրանընն հէր պիրիյլէ զաեէթ տօսթանէ սուրէթտէ միւքեալէմէ իյէմիշ տիր։

(Պա- տաղ հէնի Բէլէրֆէր)

Իսմայիլիա 1 յունվար

Սիվէյիշ գանալընտան ալաֆրանկա դեկտեմբերին 21ինտէն 31ինէ գատար 74 սէֆինէ միւրուբ իթմիշ օլուպ, հարբլաթը միւրուրիյէսի 1.310.000 ֆրանգա պալիղ օլմուշ տըր։

Ալթինա 2 յունվ.

Տիւնքի կիւն մէճլիսը մէպուսան՝ իչիւնճի միզաքէրէսինէ, 120 միլեօնլըգ իսթիգրազլէր, յունվար այընըն մէսարիֆի իչիւն մուվագգաթ պիւտճէյի գապուլ իթտիքտէն սօնրա, իճթիմանը պու այընըն 27սինէ գատար թաալիգ իյէմիշ տիր։

ԻԼԱՆԱԹԸ ՄԻԼԻԷ

. . . Խմբագրապետ Տէր,

Հաճեցէք ներկայիս Ձեր թերթին մի անկիւնն շնորհել՝ ընդունելով կանիաւ մեր շնորհակալիքը։

Խնամատար Ընկերութիւն Սամաթոյ.

Հոգաբարձութիւնս իրեն պարտք կը համարի հրապարակաւ շնորհակալութիւն յայտնել Թաղիս խնամատար Ընկերութեան՝ որ Թաղիս վարժարանաց բոլոր աղքատ ուսանողաց դասագրքերն ձրի կը մատակարարէ։

Եթէ նկատենք, թէ դասատուաց աւանդած դասերն ապարդիւն կը մնան երբ դասագրքերն պակասին, եթէ նկատենք այն սրտաճմլիկ դժուարութիւններն՝ զորս կը քաշեն աղքատ ուսանողք դասագրքեր հայթայթելու մասին, արդարև խիստ դիւրին է ըմբռնել, թէ օրքան լաւ և իրական օգնութիւն և քաջալերութիւն մը է Հոգաբարձութեանս սոյն Ընկերութիւնն։

Հոգաբարձութիւնս սոյն ընկերութենէն կը խնդրէ իր բուռն շնորհակալիքն ընդունիլ՝ յանուն Թաղիս աղքատ ուսանողներուն և յարատեւել իրեն սոյն եղբայրական և կրթասիրական գովելի ձեռնարկին մէջ։

Ի Դիմաց Հոգ. Երկս. Վրժրնց.
Նարը Գաբուլ
Ատենադպիր Ատենապետ
Վ. Մանուկեան Նշան Թոքմաճեան
Խոր. Վարժարան
Նարը-Գաբու
1880 դեկտ. 20

ԻԼԱՆԱԹ

Շեհր Լամբերթ Եւէյնէ Գոնդա ալար Նեղրէրինին կելեն էլ

Իզմիտ գազասընդն քանունը սանինին 11 ինճի վէ կէյվէ վէ Գանտերէ գազալարընն 17 ինճի վէ Ատա-Բազարը գազասընն 20-ինճի վէ Կէյպիզէ գազասընն 31-ինճի կիւնէրի գարարը գաթիսի վէրիլմէք իւզրէ Իզմիտ անպարընտա 1710 քիլէ գաբլըճա, 150 քիլէ պուրչագ, 200քիլէ քէթէնթօխսումը, վէ կէյվէ անպարընտա 61 քիլ հընթա չարիլէ, 56 հընթա գաբլըճալը, 563 քիլ հընթա չավտարը, 372 քիլ ատի գաբլըճա, 34 քիլ չաթալ գաբլըճա, 26 քիլ մէրտէք, 261 քիլ չավտար, 3 քիլէ պուրճագ, 452 գըյլյէ մէրճիմէք, 348 գըյլյէ նօհուտ, 298 գըյլյէ սուսամ, 219 գըյլյէ բամուգ, վէ Ադհիսարընն 29 քիլ հընթա չարիլէ, 57 քիլ հընթա գաբլըճալը, 588 քիլ հընթա չավտարը, 142 քիլ ատի գաբլըճա, 33 քիլ չաթալ գաբլըճա, 1 քիլ չավտարը գաբլըճա, 588 քիլ չավտար, 69 քիլ պուրչագ, 2292 գըյլյէ սուսամ, 87 գըյլյէ բամուգ, Թարագընընն 300 քիլ հընթա չարիլէ, 453 քիլ հընթա գաբլըճալը, 371 քիլ ատի գաբլըճա, 21 քիլ չաթալ գաբլըճա, 71 քիլ մէրտէք, 23 քիլ ֆիրէ, 14 քիլ չավտար, 15 քիլ պուրչագ, 360 քիլ նօհուտ, 122 գըյլյէ մէրճիմէք, 12 գըյլյէ քէթէն թօխսումը, 5 գըյլյէ պագլա, վէ Գանտերէ անպարընտա 500 քիլ քէթէն թօխսումը, 500 քիլ գաբլըճա, 19 քիլ պուրչագ, վէ Ադապազ անպարընտա 42 քիլ քէթէն թօխսումը, 6 քիլ պուրչագ, 216 քիլ գաբլըճա, վէ Ատա-Բազարը անպարընտա 298 քիլ չավտար, 902 պուչուգ քիլ գաբլըճա, 59 քիլ 3 պուչուգ չինիք պուրչագ, 516 գըյլյէ քէթէն թօխսումը, 155 գըյլյէ ֆասուլեա, վէ Կէյպիզէ գազասընտա 9414 գըյլյէ սոգան մահալլէրինճէ վէ պուրճա տէրտէսթը միւզայէտէ օյտուղունտան, թալիպ օյանլար Շեհր Լամանէթինտէ էվվէյի միւլհագա աչարնէզարէթինէ միւրաճաաթ իյէմէլէրի իսթար օլունուր։

21 քեանունը էվվէլ 1296 3—1

Գրըմըզը վէ իւզէրի իչէմէլի պիր ճըզտան կէչէն հաֆթա զարֆընտա զայ օլուպ, տէրուինինէ պուլունան էվրագ սահիպլինտէն պաչգասընն իչինէ եարամայաճաղընտան, հէր քիմ պուլմուշ իսէ, Պապը Ալի ճատտէսինտէ քիթապճը Առաքել էֆէնտինին 46 նիւմէրօլու տիւքեանընա թէսլիմ էյլէտիկինտէ, մաէթթէյէքքիւր մէմնուն լտիլէճէկի խասսէթէն իրան օլունուր։

Գարաքէօյ իլէ Էմին էօնիւ պէյնինտէ վագը Տէմիր քէօբրիւ իթթիսալինտէ օյան քէօբրիւ իւզէրինէ միւճէտտէն ինչա օլունան, վէ պիր թարաֆտան ինչա օլունմագտա պուլունան տէօրթ ատէտ գրաթխանէ իւչ ագան տէօրտ ատէտ տիւքքեան պու քէրրէ պահրիյէ տախիսի թարաֆընտան իսթիճար վէ իյթիզամ իտտիմի օյմաղա, մէզգիւր գրաթխանէ վէ տիւքքեանար մունթազամ չարչը չէքիլինէ վադ օլունուպ, պունլարա թալիպ օլաճագ պիլմիմէք թիւճճար վէ էնտաֆա այրը այրը էնվէն ֆիյաթլա քիրայա վէրիլէճէյինտէն, ումումին բաղպէթ վէ էմնիյէթինի մուճիպ օլմագ իւզրէ լիէճլիթթէէվին մէզգիւր տիւքքեանլարընը քեաֆֆէսի սիկուրթա թահթընա ալընմըզը կիպի, քէֆֆալէթը գավիյէ ալթընտա վուզումի գատար պէքքիլլեր տախի պուլունմըրըլաճագ։ Պունդէն այյրի իչպու տիւքքեանլարտա հէր տիւրլու էշեա սաթրլաճագը միսիրլու միւշրպաթ վէ մէզգիւրլաթը միւթէնէվիա տախի ֆիւրուխթ օլունաճագ։ Այէլիսուսուս իսկէլէ ճիվարընտա միւնթազամ մանիֆաթուրաճը վէ թօհաֆէը կիպի մաթլուպ օլան էսնաֆ վէ էշեա պուլունամասընտան տոլայը Պօղոզ ինի էհալիսինճէ քիւլֆէթ վէ միւչթիսաթը պատի օլմագտա տրը։ Մամաֆիսի պէօյէ մէճմանաս օլան մէզգիւր քէօբրիւ չարչըսընը թանպիմ վէ տիհմաֆ ումումիի յէ թէվֆիգ իչիւն հէր կէօնա ֆէտտաքեարլըգ իսթիյար օլունաճաղընտան մաբուզ զիքր գրաաթխանէ վէ տիւքքեանլարտան իսթիճարէ թալիպ օլանլարընն մէզգիւր քէօբրիւնիւն ըսթանպալ ճիհէթինտէ պուլունան 40 նիւմէրօլը գրաաթխանէյէ միւրաճաաթ էյլէմէլէրի։ 3—3

ՇԱՐԱԳ ՏԷԲՕՍՈՒ

Գումգաբուտա Բաթրիգխանէ սօգաղընտա քեային 4 նիւմէրօլը մաղազատա սաթըլըր ֆրէյզ, հասբրլը վէ կալոն իյէ Սէլանիկին նավկուսթա, Պողճա վէ Սուսամ ատտալարը վէ Գրըք-Քիլիսէնին էյի ճինս չարապարընա սայիր հէր նէվ էսկի վէ եէնի ալեա չարապլար, մաստիգա վէ տիւզ բագըլար վէ էյի սիրբէ։

Ֆիյաթլարընճա միւշթէրիլէր խօշնուտ իտիլիր։

ՔԻԶԱԼԻՔ

Կէտիկ Բաչատա Սարայ իչի Քիլիսէսի սօգաղընտա քեային օլուպ պալեատէքի Տէբօնուն չիւպէսի պուլունան 2 նիւմէրօլու մաղազատա տախի այնի ճինս չարապլար գահվէ չէքիր վէ պագալիյէ տաիր երղագը սաիրէ պուլունուր։ 5—2

Միլլի մէքթէպլէրտէ կառավարիչլիք վէ մուսիգի հօճալըը իթմէեէ վէ հիւսնիւ խաթթ տէրսի վերմէեէ միւգթէտիր պիր զաթ հազրը պուլունմազլա, լիւզումը օլուպ մամանիչէ հագգընտա մանիւմաթ ալմագ իսթէեէն՝ իտարէխանէմիզէ միւրաճաաթ իթմէի տիր։ 4—3

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ՀԻՊԵՌԱՃԷՍԻ

Սաթըրը Սթանպօտա, Եէնի ճամի Զիինկիրը ճատտէսի. Ս. Ղուկասեան, վէ Ուղուն Զարչըտա Ֆրէնկեան քիթապճանէլէրինտէ։

Քէզա կազէթամըզ իտարէխանէսինտէ տախի մէզգիւր հիքեաեէ ֆիրուխթ օունմագտա տրը։

LA RÉUNION

ԼԱ ՐԷԻՒՆԻՕՆ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ ԻԶԻՒՆ ԱՆՕՆԻՄ ԴՈՒՄԲԱՆԻԱ

Իսմէ մախսուս օլարագ ալթը միլիոն ֆրանգ սէրմայէ իլէ 1855 տէ Բարիզտէ թէէսիս օլունմուշ, վէ Բարիզին միւթէէր պանքէր վէ թիւճճարանը հիսսէտար եազըլմըշ տըր։

Պու գումբանիա ՎԱԲՕՐ Վէ ԵՒԼԲԷՆ ԿԷՄԻՍԻ Վէ ՍԼՖԱՒԻՆԻ ՍԱՒՐԷՑԻ Եիւքէտիլէն մալլարը, վէ բօսթա խտարէլէրինէ թէսլիմ օլունուպ, բօսթա վաքօրըյլա նագլ իտիլէն էվրագը նագտիյէյի միւթէտիլ ֆիյաթլարլա սիկուրթա իտէր։

Սթամպօլտա մէզգիւր գումբանիանին աճէնթասը վէքիլի Մ. Մ. Տ. ԼԷՊԷ Վէ ՄԱԽՏՈՒՄՈՒ ՎԻԳԹՕՐԱ միւրաճաաթ օլունմալը տըր։



Սայէյի մէգրիֆվայէլի ճէնաապը բաահիչահիաէ, տալիյէ նէգարէթը ճէլիլէսի թարաֆընտան Զէֆրէ դուլէթ ալամէթը ֆարիգա իմթիյազաթը մախսուսէյի իսթինսալ իթմէյէ մուսաֆագ օլուպ, Գաաբմ բաչատա Իբլիքճի համամը ճատտսինտէ 99 նումէրօլու ֆապրիգայի աճիսանէմէ իմալ օլունան խաս գուշադ։ խաս գումաշ վէ սայիրէ իւզէրինէ վագ օլունաճաղընտան պունտան պէօյէ չիֆթէ պալգ մարգասը իւզէրինտէ վագ օլունմուշ օլմայան գուշագ, գումաշ վէ սայիրէ Գաաբմ բաչա օլմայուպ թագլրտի օլաճագը վէ բաղպէթլու միւչթէրիլրիմիզի թագլտատէն էմին վէ Գաաբմ բաչա խաս իմալաթընա միւսթէրիհ իթմէք իչիւն իշլու իլանը քէֆֆիյէթէ իպթիտար գըլընաը։

ԿԱՐԱՊԵՏ ԴԱՍՊՈՐԵԱՆ

Ա

ՍԸՀՀԷԹ Վէ ՄԷՆ ՖԻԻ ՈՒՄՈՒՄԻՃԷ ԻԶԻՆ

ՂԱՅԷԹ ՄԻԻՀԻՄՄ ԻԼԱՆ

Վ. Ծաննինին Իսթանպօլտա քէօբրիւ մէյտանընտա 1 վէ 2 նիւմէրօլու ՇԷՄՍ Նամ պէյիւք էճզախանէսի։

1867 տէ, սահիպ էհլիեէթ միւթէսարրըֆը թարաֆընտան թէէսիս իտիլմիշ օլան իշպու սէչհուր էճզախանէ, կէրէք իլանլարընը թէմիզլիկի, կէրէք ըէչէթալարը տիգգաթլէ իճրա օլունմասը, վէ խուսուսիյէ մէզգիւր էճզախանէնին պիր որֆթը մախսուսէսի օլմուշ օլան ֆիհաթլարընը էնվէնլիկի, վէ կէրէք մէմուրլարընը միհրթէրէմ վէ միւթէատտիտ միւչթէրիլէր հագգընտա կէօսթէրտիքլէրի հիրմէթ վէ նէգգասէթի սաեէսինտէ, տայիմա բաղպէթլու Իսթանպօլ էհալիսինին խօշնուտլուկէթի քեամիլէսինի մուճիպլ սուրէթտէ իճրայի խըտմէթ իյէմիշ տիր։

Իշպու էճզախանէէ, աթիտ սէյան օլունան էմթաա թօքտան վէ ճէսթէ ճէսթէ սաթըլըր։

Էճզայի քիմէէվիյէ, մուալիճէլէր, ալէաթը ճէրրահիյէ, լասթիքտէն ալէթլէր, ֆոթօկրաֆի ալէթլէրի, ալէաթ վէ էտէվաթը բիմեէվիյէ, խալիս գընագընա սօլֆաթօսու, ըթէրիեաթ (բարֆիմըրի) չարապլարը, հէր սաաթ իչին վէ կէրէք միւչթէրիլէրինէ, կէրէք խասթախանէլէրէ, մէքթէպլէրէ, վէ հաթթա հէր վագտաա հիքքիմէթի Սէնիյէեէ քէֆֆեէթ իտէճէք տէրէճէտէ մաքինա իլէ եաքըլմըշ պուլ։

Իշպու էճզախանէ իխրաճաթ վէ իտիսալաթ իճրա իտիպ, գօմիսիօնլար տախի գապուլ իտէր։

1852 սէնէսինտէ Պէյօղլունտա տօղրու եօլաա թէէսիս օլունմուշ օլան 77 նիւմէրօլու Ծաննի էճզախանէսի տախի, միւմանիլէյհ Մ. Վ. Ծաննինին մախտուսմա տիրլօմալը չիմիթ տօգթէր 6. Ծաննի թարաֆընտան իտարէ օլունմագտա տրը։ Միւմանիլէյհին Պէյօղլունտա քիմեախանէսի տախի վար տրը։

Պունլարան պաշգա, Մ. Վ. Ծաննինին Բուսճուգտա էճզախանէ չիպէսի, Էտրինէտէ կազօզ ֆապրիգասը վէ պիրա մաղազասը օլուպ, քեաֆֆեյի էճզա վէ սայիր էմթաա իշին տէ ամէնթէլիք իտէր։

Ֆիհամթլար զաեէթ էհվէն տիր։

ՍԱՐՐԱՖԻԵԷ

ԷՎՐՕՊԱ ՖՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 31 Դեկտ.

Ինկիլ. էսնամը Ինկ. Լիր.	99-
Օսմ. էսնամը աչլըը	12-¼
» » գարանտը	12-¼
Իսթիգրազ 65	14-⅛
» 69	14-
» 71	74-½
» 72	22-
» 73	13-
Օսմանլը պանգասը	11-⅞
Մըսրը տուլյուս. մութա հրաէ	72-½
» իսթիխզազը	96-⅝
Բուսիա իսթիգրազը	90-⅞
Գամպիո Բարիզ 6 այ վասէ	–

Փարիզ, 31 Դեկտ.

Ֆրանս. էսկ. 3 % Ֆր.	84-90
» » 5 գրօնուզ	119-70
Օսմ էսնամը աչլըը	12-32
» » գարանտը	12-35
Իսթիգրազ 65 Ֆր.	70-
» 69	69-
» 73	64-
Մըսրը ֆօնս. մութա հրաէ	363-75
Գրէտի Լիոնէ	1032-50
Օսմանլը պանգասը	546-25
Բուսէլի չըմնեաբֆէրի	38-50
Իթալիա էսնամը	88-87
Գամպիո Լօնտրա 3 այ վասէ	25-30

Վիէննա, 31 Դեկտ.

Անհիս ֆիորին	–
Բուսէլի չըմնեաբֆէրի	18-

ՂԱԼԱԹԱ ՖՕՐՍԱՍԸ

Է՞. ում. աիւն ազ. գաբ.	13-17
Գաբ. բաչատ աչլըը	13- 9
Իսթիգ. 63 (Մութօն) 6 % ֆ.	68-
» 65 » 6 % ֆ.	69-
» 69 (Բինար) 6	68-
» 72 (Գօն տիւ Թրէզօր)	21-50
» 73 6 % ֆ.	63-
Բուսէլի չըմնեաբֆէր 3	37-50
Ագէէ ֆայիզի %	9-
Ըբբօր Ղբչ	00-
Հավալէսիդ »	00-

ՑԱՆԳԱ ԱԳՏԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	3-25
Սուսմպօլ պանգասը	8-25
Օսիէթէ ժէնէրալ	4-24
Թրամվայ	3-90

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՏԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրչառն	Ղչ. Փր
Գէյազ մէճիտիյէ ֆարգը	107-35
Մէթալիք »	210-
Գէչիք »	210-
Ալթընըզ »	129-10
Գագըր »	525-
Գայմէ »	1220-
Ինկիլիզ լիրասը	110-10
Ֆրանսըզ ալթունու	87-25
Փոլ	90-12
Գրիմից ալթունու	51-25
Գարպոն գայմէսի	8-92

ԿՈՄԻՏԱՍ ՔԵՐԻՄԵԱՆ

Թիւթիւն տէբօղիթօսու, Տօղրու եօլ Ն° 126.
Լուքսէնպուրկ կազինօսու իթթիսալինտէ։

Մէգքիւր տէբօղիթօտա, միւշթէրիլէրին սըբարըշ իյէտիյի հէր ճինս թիւթիւն վէ հազրը սիկարա թէտարիք օլունուպ, սէրիան մահալինէ իրսալ օլունուր։

COFFRES—FORTS

ՄԻԼՆԷՐ ԳԱՍԱԼԱՐԸ

Մէգքիւր գացալար տիւնէանընն հէր թարաֆընտա քէսպի նամ իթմիշ օլուպ, գավի վէ տայանըգլը տըրլար, վէ աթէչտէ եանմազլար։

Խըրսըզ վէ աթէչէ գարշը թէէմին ճիհէթիյլէ, նասըլ քի Սթամպօլտա, էյլէ տէ հիչ պիր եէրտէ պու գացալարընն էմնալի եօգտրը։

Ա՞ՀԷՆ,
ՍԻՏՆԷՑ ՆՕՎԻՑԼ

Չչ. — Միւսիս Սիտնէյ Նօվիլ, գացա սամբն ալմագտան էվվէլ մաղազալարընա կէլիպ գացասընը կէօզտէն կէչիրէպ, չէկտէթնամէսինի վէ էվրագը սայիրէյի օգումալարը իչիւն էհալիյէ ըէճա իտէր։

Գալաթատա Եիւքսէք Գալտրրըմտա Գէորգ պէյ խանը։